ԱՊՕՆԷ ԳԻՆԸԱԹԼՈՒՐԸ

Մէնիախէ 20 դրուշտան

ՍԹԱՄՊՈԼ ԻՉԻՒՆ

Պիր սէնէլիք . . . 200 դր.
Ալթը այլըգ . . . 100 »
Իւչ այլըգ . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՒՆ

Բօսթա իլէ իրսալ օլունճաղլար իչիւն

Պիր սէնէլիք . . . 230 դր.
Ալթը այլըգ . . . 120 »
Իւչ այլըգ . . . 60 »

Մէճիւմէյէ 1 դրուշ

ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖԷՐԵԱՐ

ՄԷՎՔԱՏՍԷ ՀՕԼԻԹԻԳԻՆԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՍԷ

ՎԷ ՍԱՒՐԷՅԻ ՃԱՄԻ ԵՒ ՄԻ ՊԱԶԷՐԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԱԹԼՈՒՐԸ

Պէհէր սաթրը իչիւն

1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէ 3 դր.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »

ԻԽԹԱՐ. Պանգա, Ծիրքէր վէ ուսմանու սարրաֆիյէյէ ալիր. 2 մէ 3 նճիւ սահիֆէյէ 6 դր. 4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »

Զիյատէ միւտաէթ իչիւն իլանաթա այրը քազարլըգ օլուր։

Մէվսիմար նահիյայա սայրը պէնճէրէ մէճանէն զատուլ օլունճաղ վէ տէրճ օլունմայան էվրաք, իսաէ օլունմայանաք։

Մէճիւմէյէ 1 դրուշ

Իտարէխանէսի վէ մանթալասը, Սթամպօլում Պապը Ալի ճամատէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոզաղը քէօշէսինտէ նումէրօ 8 ատ տիր։ —Ղազէթանըն ուսմանու իտարէ վէ թարիրիյէսինէ այիտ քեաֆիֆէյի մէվսում հագգընտա, Միւսիրի զաղէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիսի, քեաֆիֆէյի մէրեաթիպին տախի անրն նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էսէր։

ԱՍԻԹԱՆԷ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՀԱՅԸ ՀԱԶԸՐ

Եունան հուտուտունու թէսվիյէյէ մէմուր օլան միխթէլիթ գօմիսիօնուն պու դաւար վագրթատան պէրու պէքլէնիմէքտէ օլան օնունճու իթթիհամը ագըլէթ պու կիւն վագը օլաճագտըր։ Մէմուլ իտէրիզ քի, պու տէֆա տախի թէէխիրի եօլունա կիտիմէյէճէք տիր։

Թապէր այլնընդրնա կէօրէ. Օսմանլը մուրախասալարը պու տէֆա տախի գաթի պիր հուտուտ կէօսթէրմէյէպ վէ նիհայէթ տէրէճէտ վէրիլէպիլէճէք եէրլէրի կէօթէր էյիպ, եալընդզ Եունան մուրախասալարընդն Գալամաս վէ Պալամպրա նէհրլէրինն Շիմալ թարաֆընտա կէօսթէրմիշ օլարգ-լարը խաթթըն 13 իւնէի բրօթօգօլա մուվաֆրգ օմատընդը, վէ պու իքի նէհրին ճէնուպ թարաֆընտա քէնարլէրի թարաֆընտան կէօսթէրիրմիշ օլան խաթթ գաւալ օլունուր իսէ, օնու էսաս թուրթարագ միզաքէրաթա կիրիշէպիլէճէքլէրինի պէյան իտէճէքլէր տիր։

Մալիւմ տիր բի, գօմիսիօնուն իւր իճթիհատընտա 13 իւնէի բրօթօգօլուն պիր գարարը գաթի՞ մի եօգսա պիր արզուսան իպտրէթի՞ մի օլաուզունա տայիր պիր չօգ միզաքէրաթ ճէրէեան իթթիֆաքն օսնրա, նիհայէթ Եունան մուրախասալարընդն պու բրօթօգօլու պիր արզու սուրէթի իլէ գալալ իթմէկլերի իւզէրինէ՝ Օսմանլը մուրախասալարը տախի պունու էսասը միզաքէրաթ իթթիհաղ իթմէյէ բաղը օլմուշլար իսէ։

Պու գաւար վագրթի միզաքէրաթատան օսնրա, մէսէլէ տէօնիպ երինէ օնօգթայա կէլմէքտէ կիպի կէօրիւնիյօր. հէր նէ գաւար քի, մէզքիւր բրօթօգօլուն պիր արզուսան իպտրիթի օլաուզու թարաֆէյինտէն գալալ օյունտուզու կիպի, էսասը միզաքէրաթ իթթիհաղ օլունմասը տախի մուգաբրէր իսէ տէ, չիմի պու բրօթօգօլուն պէյան իթթիյի խաթթը քէնտիսի հագգընտա իխթիլաֆ զուհուր իթմէյ։

Բրօթօգօլ եալընդզ իքի նէհրին իսմինի եատ իթթիյի հալտէ, մուրախասալարը պիր թարաֆը պու խաթթը չիմալէ տօղրու չէգարմայա, վէ տիկէր թարաֆը ճէնուպա տօղրու էնտիրմէէ չալըշմագտա տըր։

Պ՚րին գօնկրէսի պու մէսէլէտէ ատէթա էսկի քեահինէրին հալինի քէսպ իտուպ, Օսմանլը վէ Եունան մուրախասալարը տախի պու քեահինին սէօյլէտիյի սէօզտէն միւրատը նէ օլաուզունու անլամատա չալըշարագ, պու պապատէ իթթիֆագ իտէմէեօրլար։

Պունուն էն մէշրիպ ճիհէթի շուրասը ալը քի, Էվրօպա-տէվլէթլէրինէ միւրաճաաթլէ միւրատալարը նէ օլաուզու սօրուլա, թէվասսութլարը թալէպ օլունմուշ կիպի անլաշըլաճագ տըր։

Անճագ մատէմ՚քի գօնկրէնին կէօսթէրտիյի խաթթը պիր արզու իւզէրինէ մէպնի օլուպ, գաթի պիր հիւքմ օլմատըգը թէսլիմ օլունուեօր, պունուն օ գաւար ինճէտէն ինճէեէ թատգիգինատ մանա եօգ տրը զանն իտէրիզ։

Եունան մուրախասալարը պու նէհրլէրին չիմալ թարաֆընտարի տաղլարը հուտուտա իթթիհաղ օլունմասընը քէնտի մէնֆաաթլարընա մուվաֆրգ օլաուզունու պէյան իթթիքլէրինէն, չիմի Օսմանլը մուրախասալարընա տուչէն՝ պու տաղլարը հուտուտ իթթիհաղ օլունմասը, տէվլէթը Օսմանիյէնին մէնաֆիինէ մուզայիր տիր, վէ տէվլէթը Օսմանիյէ անճագ ֆիրան վէ ֆիրան եէրլէրի վէ, նպիլիր տէյէրէք, պիր եէնի հուտուտ կէօսթէրմէք տիր։ Հուտուտուն գապուլ վէ եա ատէմը գապուլի Ղթինա գապինէթ օսունուն էյինտէ օլուպ, պու տէվլէթին վէրէճէյի ճէվապ իւզէրինէ՝ մէսէլէ եա հալ օլունուր վէ եախոտ Էվրօպանընդ թէվասսութլարը։

Պէօյէ բէսմի միզաքէրաթլէ վագրթի կէչիրմէք իսէ, իհթիմալ քի Էվրօպալըլարընդն տէվլէթը Օսմանիյէ թարաֆընտան եէնի պիր հուտուտ կէօսթէրիմէզտէն էվվէլ, թէվասսութլարընը տավէթ իտէճէք տիր. չունքի Եունանլըլար՝ Պապը Ալի իչի թէէխիրաթա տիւշրիյօր ատէյէրէք չինքեայէթ իթմէքտէն խալի տուրմայօրլար։

Հալ պու քի, Էվրօպալըլար թէվասսութ իթթիֆէրի հալտէ, իհթիմալ քի տէվլէթին մէնաֆիինէ մուզայիր վէ գան տէօրիւլմէքսիզին իճրաատ միշքիլ պիր հուտուտ թային իտէրէր. օ հալտէ տէվլէթին պունու գապուլ իթմէմէսի տախի կիւճճէ օլուր. թէվասսութուն Պապը Ալի թարաֆընտան պիր հուտուտ թայինինտէն օսնրա վուգուլ իսէ, տէվլէթը Օսմանիյէ հագգընտա խայրը օլապիլիր. չունքի օ հալտէ Էվրօպալըլարընդն թէվասսութլարընտա, Եունանը օ հուտուտու գապուլ իթմէյէ մէճպուր իթմէլէր իհթիմալէ տահա գարիպ տիր։

Իչթէ պու միւրահաղաթա մէպնի, գօմիսիօն իճթիմալարը արալընընդ պէյլի պիր իքի այ ուզանմասընը, վէ միզաքէրաթընդ պիր թագըմ բէսմի չէյլէրտէն իպարէթ գալմասընը տէվլէթի հագգընտա խայրը կէօրէնլէրտէն տէյիլիզ. գօմիսիօնուն պիր սահի էվվէլ միզաքէրաթընա պիր գարար վէրմէսինի տահա ֆայտէլի կէօրիւրիւզ։

* * *

Պէրլինտէն այնան պիր թէլէկրաֆ՝ Ավսթրիա իլէ Ալէմանիա պէյնինտէքի իթթիֆագընընդ՝ ինկիլթէրրանընդ Ասիատա քէսպը նուֆուզ իթմէսինէ գարշը տուրմադ մադատընա մէպնի օլուզունա տայիր օյան չայիայը թէքզիպ իթթիյի սրրատա, պու իքի տէվլէթին ինկիլթէրրա իլէ միւթթէֆիգ կիպի օլուպ, Ռուսիայա դարշը պուլունտուգլարընը բէք աշըգ պիրսուրէթտէ կէօսթէրիյօր։

Պու թէլէկրաֆի Ռուսիանընդն Ասիատա քէսպի նուֆուզ իթմէսինտէն Էրզրատատա տախի քէսպի նուֆուզ իթմէսի իգթիզա իտէ-ճէէինտէն, Ալէմանիա իլէ Ավսթրիանընդ՝ Ռուսիանընդ Ասիատա տախի նուֆուզունուն ազալմասընը վէ օնա գարշը ինկիլթէրրա նուֆուզունուն չօգալմասընը օրտու իթթիքլէրինի պէեան իտիյօր։

Պու իսէ, պունատան էվվէլ պիր գաչ պէնտը մանատա պէեան իթթիշ օլաուզունու Ավսթրիանընդն Էրզրատատա իսթէտիքլէրինի եաբմայա սէրպէսթ պըրաղըճալարընա գարշը՝ ինկիլթէրրայը Ասիատա իսթէտիյինի եաբմայա սէրպէսթ պըրաղաճաղալարընը իմա իտիյօր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Եունան գօմիսիօնու տահա պու կիւն, օնունճու տէֆա օլալարագ, Սաֆվէթ բաշա հաղրէթլէրինն գօնաղընտա իճթիմա իտուպ, Օսմանլը գօմիսարլէրի՝ Եունան գօմիսարլէրինն կէչէնքի իճթիմատէ թագտիմ իթթիքլէրի պէեանմամէէ ուզուն պիր ճէվապ վէրէճէքլէր իմիշ։

—Իշիտիսիյինէ կէօրէ, Գարատաղ բրէնսի Պապը Ալիյէ պիր նօթա իրսալ իտէրէք, Ալնավուտալար ալեյհինտէ հիչ պիր խուսուսէթի օրմատընընդ, վէ Կուրնա մէսէլէսինին հիւսնի թէսվիյէսի հագգընտա հիւքիւմէթը Սենիյէնին իգ տամամը խայրխահանէսինտէն մէՀնուն օլաուզունու պէեան իթթիշ, վէ վուգուաթըն ճէրէեանընա պէքէմէեէ գարար վէրմիշ օլաուզունու թէվվիզ իտէրէք նօթասընա խիթամ վէրմիշ տիր։

—Հասպ էլ թէնդիհամ՝ Խազինէի Հիւմայուն նէզարէթի մէմուրինի 90 նէֆէրտէն 16 նէֆէրէ թէնգիլ օլունուզու կիպի, Թէրանէի ամիրէ թարաֆընտան տախի պու մագսատ մէպնի գօլաղասընտան գայմագամ գաւար օթուզտան միւթէճավուզ զապթթան թէգայիւտ իսթիմիշ տիր։

—Իշիտիսիյինէ կէօրէ, հիւքիւմէթը Սենիյէճէ մէթթալդ ագչէնին իլդասը զամանտա իգթիզատէն թէչէպպիւսաթը մալիյէյէ իգդամ պայրամագտա, վէ պու պապատէ իւչ միլեօն լիրա գաւար ագչէ սարֆը հալինտէ մագսատ հասըլ օլաճաղը միւթէպէյիւն օլուպ, պու ագչէնին բէյտարբէյ թէտարիք վէ սարֆը իլէ, մէսիւբեաթը մէզպուրէնին պիթթէտրիճ մէյատանը թէտավիւլէն ալընմասը թասմիմ օլունմագտա տրը։ Վագաա մէթալիք մէսբիւքաթը մաղշուշ դայմէ գապիլինտէն օլուպ, մէսբիւքաթը մէզպուրէ էյատիի թէտավիւլիամմէէտ պուլունտուգճա, կէրէք էհալինին վէ կէրէք խազինէնին զարարատէ օլմասը թապիի վէ ալէյհսուսուս ադնթօտան ազալը խազինէնին եէվմի իհթիյի զարարլարա նիսպէթէն՝ իւչ միլեօն լիրալըգ ֆէտաքէարլըգ իհթիյարընընտա էհվէնիյէթը քիւրլիյէ պուլունտուղու պէտիհի տիր։

Մէպպաղը մէզպուրուն միւնասիպ վարիսաթ գարըշըգլըգ կէօսթէրիլէրէք Գալաթատան թէտարիքի տիւշինիլմէքտէ, վէ պու պապատ իւչ միլեօն լիրա գաւար ագչէ սարֆը հալինտէ մագսատ հասըլ օլաճաղը միւթէպէլրան իլէ սէօյլէշիլմէքտէ տիր։

(Վ-էբէ)

—Մէմուատիրմէզգա կէօրէ, Ռօստով, Պագանկարընդն սըրթըրընտա հագամէթ իտէն պիր խայը Գըրճալը Միսիրմանը, հիւքիւմէթ ալէյհինտէ իսեան իտէրէք, պօղազարը թուիմմուշլար, վէ օրալարա խմիհէքամ վէրմէքտէ իմիշլէր։

—Լոմբրէնէտէն եազըլըգընա կէօրէ, վալիի վիլայէթ բէուֆ բաշա հաղրէթլէրի եազընտա տէվր ու թէֆթիշէ չէզաճագ տրը։ Շէհրի մէզբիւրատ կիզել վէ մուքեմմէլ պիր չէշմէ ինչա օլունուպ, վալիի միւշարիէյհին նամըյա եատ օլունճաղ տրը։

—Պիր թագըմ Սըրպլարը Գոնայա հիճրէթի իմմէք իւզրէ Ավսթրիատան մուսատաէ թալէպ իմմիշլէր տիր։

—Նեուշատ նամ բում զաղէթասը տէեօր քի, Պուլկարիար վալանա չէհրինին իսմինի լաղլ իսիւպ, Զարսգօյ-Սէլօ թէսմիյէ իմմիշլէր տիր։

Պու իսիմ, Ռուսիա իմբէրատօրունուն ռէթէրբուրգի գուրպինտէքի դրշ սէրայընը իսմի տիր։

—Պէյօղ ունտա պաղը մահալլէրտէ չիչէք խասթարդը զահուր իմմիշ օլաուզունա տայիր կաղէ թարարատա պիր բիվայէթ կէօրիւմիշ իսէ տէ, ամբրպատա պու հավասիի թէրգիպ իսթիյօրլար։

—Գըզրը ճէզիրէսի կուվերնէօրի պունունտան միրզայ Պիսըլֆը, ճէզիրէի մէգքիրէեէ տայիր պաղը մաբիմամ վէրմէք իւզրէ ինկիլթէրրա հիւքիւմէթի թարաֆընտան կէչէնտէ Լօնտրատատա տավէթ օլունուզու մանիմ տիր։ Պու տէֆա ալարընդմընդ խապէրէ կէօրէ, մէզքիւր քիրիսէ երինէ Բուսրա իատէ օլունուպ, պու կիւնլէրտէ տէ աչըլաճագմընը։

—Եանեատան եազըսընդնա կէօրէ, Եունան հուտուտինտէ զախիրէ գըրլէթի պունունուպ էհալի պէօյիք մուզայիպատա օլաուզու կիպի, Եանեատա տախի էքսէյին օդկասը տէօրթ զրուշա իմիշ։

—Էվվէլքի կիճէ Աղա ճամիսնտէ թիթիունճիւ էնտաֆքն, տան տէլիգանընրուսմընպիրի, համ մանկալը քէարկիր տիւքեանը. նա ալըպ էօյլէճէ եամմիշ օլաուզունտան, քէօմիւբ պաշընա մուրարագ, վէֆաթ իմմիշ տիր։

Եինի Շիրքիթի թաձրիճի

Պօղազ իչինին ագշամընը 11½-12 բատտէլէրինտէ քէօրբիւտէն հարքէթի իտէն վաբօրլարրն պաշ գամարալարընտա հիչ պիր ֆէյնէր վէ եա գանտիլ եագլյմատըգընտան, եօլուն ուզագլըգը միւնասէպէթլէ զիֆիր կիպի գարանլըգ պասմագտա օլուպ, եօլճուլարատէթա պիր զընատան իչինտէ օթուրմագտա օլաուզլարընը կէչէնտէ եազմըշիտիք. Շեւէրբէթաչէկտարէսի ատէթի վէճհ իւզրէ էհալինին տիկէր հէր տիւրլիւ բահաթընա տիրգամ իմմէտիկի կիպի, պու ուչուսընընդը գտանի տասա պիր չարէ իմմիշ օլաճաղ իմմէմիշ վէ խայրը հագլը սըզըլարընընա գուլագ ասմամշ օլաուզընտան կէչէնէճէ չէնգիկ կիւնիւ մէդրէ սան վաբօրլարրն պիրիսինտէ պաշ գամարատա եօլճուլար սէքիզ օն ատէտ քեաղըտ ֆէյնէր ասարագ, քէնտիլէրինի Շիրքէթին զուլմէթինտէն գուրթարմըշլար, վէ մէգքիւր գամարատա պիր մէնտիլ կէզտիրիպ մէսարիֆի վագրայա հէր քէսի հիսսէսարա էյիմիշլէր, վէ պիւթիւն եօլճուլար պու իմմէտիրի տիւշիւնէնլէր լէկինտէ պրավօ սէօյլէյիւպ, էհալինին բահաթը հագգընտա խասիյիք իտէն Շիրքէթէ պէօյէ եագըշը տէյիս պաղրըշմըշլար տրը։

Եինի օ ագշամը մէվգիլի գամարատան մէվգի պիլէթի ամամը պիր իքի եօշու, նէրտիսանէն եօգարը չրգարբէն. Շիշման Ա՚էֆէնտ նամ Շիրքէթի մէմուրու մէրգումա պիր գաչ թօգամի վարարագ ֆէյէրինի գաբմրշ օլաուզունտան, օնար տա մէմուրու մէրգումա պիր գաչ թօգամի վարարագ ֆէյէրինի էլինտէն ամմշլար տրը։

Պու վագուաթրն էրթէսի կիւնիւ ճումա ագշամը, եանի տիւն ագշամ մէգքիւր պաշ գամարատա պիր ճամ ֆէնէր ասըլմըշը իչիտիրմիշ տիր։

—Ամերիքէ գրանընտա պանքէրլէր թարաֆընտան խազինէեէ իւչ միլեօն ֆրանգլըգ մուվագգաթ պիր իսթիգրազ վէրիլէճէեի շայու պուլմուշ իսէ տէ, պու կիւնքի Վէֆէ, միւճիրզէթ օլարագ զահմէթ իսիւպ, Հավասիսի մէգքիւրէեի թ քզրպ իսթիյօր։

—Լոնտրէ Բում քիլիսէլէրինին էն պէօյիւյիւ օլուպ, Բուսլարընը օրատա պուլունտուգլարը էսնատէ Պուլկարիար թարաֆընտան զապթ օլունմաղա գալգըշըրմըշ օլան պիր քիլիսէնին, հիչ քիմսէնէ վերիմէեի պագարարմըշ օլաուզունա կազէթա օգույանլարա մալիմ տիր։ Պու տէֆա ալարընդմընդ խապէրէ կէօրէ, մէզքիւր քիրիսէ երինէ Բումարա իատէ օլունուպ, պու կիւնլէրտէ տէ աչըլաճագմընը։

—Եանեատան եազըսընդնա կէօրէ, Եունան հուտուտինտէ զախիրէ գըրլէթի պունունուպ էհալի պէօյիք մուզայիպատա օլաուզու կիպի, Եանեատա տախի էքսէյին օդկասը տէօրթ զրուշա իմիշ։

—Էվվէլքի կիճէ Աղա ճամիսնտէ գըրթարա գատաբ օրատա շուտուն պունուն խանէսինտէ խրատմէթ իտէրէք թէէտարիք իտալ իմիշ. նիհայէթմ մէրգումէ՝ հարիյէթլի պիր զամանն քէնտիսինէ իթա իմիշ օլաուզու եօյ մէսաբիֆի իլէ Սթամպօլա կէլիպ, բէտէրինու խանէսինէ տիւշմիշ, վէ իքի կիւն սօնրա վուգուաթը մուէյիմէնի մալիւմէ վուգուս պուրմուշ տուր։

ԱԶԳԱՅԻՆ

Մուսէր Մեղրուսա Ղէլիսի

Բաթրիգ Ա՚մեն. Ներսէս Սըրբազան հաղրէթլէրինն բիրատէթի վէ Տ. Եուսուֆեան Էֆէնտինն ատեհնապետլիկի թահթընտա տիւնքի կիւն մվլէթի Մէկուսան մէճլիսի բաթրիգխանէէնին պէօյիւք սայնունտա պիր իճթիմա, 12 ինճի իճթիմանընդ մաղսալտատընը թասսիգ իմիտիքտէն սօնրա, ամիտէքի միզաքէրաթատա պուլունմուշ տուր։

1. Մըսըր մէսէլէսի հագգընտա Ռ. Զազարոսեան էֆէնտի թարաֆընտան կէչէն պիր իճթիմատէ վուգու պուլան պիր սիւվալ՝ Բաթրիգխանէլիկ հաղրէթլէրի թահրիրէն ճէվապ վէրիպ, Գեր. Մկրտիչ ազատէթատէ հիսսապ մէսէլէսինին նէ օլատ դում յատան չըգաճաղընը պէեան իմիշ տիր։

2. Փափազեան Ս. էֆէնտինին վանատա Ազարատեան ընկերութիւնուն վարժապետանոց հագրնտա վագր օլան օրուլիւ ճէվապէն Ա՚մեն. Ներսէս Սրբազան հաղրէթլէրի մէսէլէ մէզքիւրէնին թահգիգ վէ թէտգիգի Բաթրիգի սապրգ Ա՚մեն. Խրիմեան Սրբազան հաղրէթլէրինէ իհտէ օլունտուգունու պիրտիրմիշ տիր։

3. Փափազեան Ս. էֆէնտինին տիկէր պիր թէքրիֆի Խրատասութիւն գիւանընա իհտէ օլունմուշ տուր։

4. Յիսրպէքիրատէն Գեր. Փիլիպպոս Եպիսկոպոս հաղրընտա վարտա օլան թէլէկրաֆ գրատի օլունտուգտան սոնրա, Յիսրապէքիր մէսէլէսինին էհէմմիյէթինի Մ. Գաբամանճեան էֆէնտի իլդահ իտուպ, մէսէլէյի մէզքիւրինին սէրիէնտ նաղարը իթթիսալ ալընմասընը թէքրիֆ իմմիշ, վէ էքսէրիյէթլէ գապալ օլունուպ չէտիս պիր միճատէլէ պաշլանմիշ տրը։

Ս. Փափազեան վէ Ն. Շահվազ էֆէնտիներ մէսէլէսինին ալէյհինտէ մէգալաթատ պուլունմուշ իսէլէր տէ, Մ. Գաբամանճեան վէ Ռ. Պէրպէրեան էֆէնտիներ լէհինտէ նումէգալար իլրատ իտուպ, մէսէլէսինին նէ օլաուզունու վէ նէյտէն նէյլէթ իմիկնի եյդահ վէ պէյան իմմիշ էր տիր։ Ֆագաթ վագթըն միւսատէսի օլմասընդանտան, իմիմանը կէլէճէք իճթիմատ թէրք օլունմուշ, վէ օն պէշ կիւնտէն թէճէմմիւէ դարար վէրմիշ տիր։

—

Արզումանեան Ղահրման դարագատ քիրիսէ գանունընա մուզայիր օլարագ պիր նիքահ բէրա իմմիշ օլաուզունատան, պիր վագրթատան պէրու Ս. Փրկիչ խրատանէսինտէ մահպուս իքեն, էվվէլքի կիճէ ֆիրար իմմիշ իմիշ։

—

Մէրզիֆան եզիազար էֆէնտին բէտրի, գույուժու Մէրզիֆանէկ աղա, 96 եաշընտա օլաուզու հարտէ, տիւն սաամ 9 տա վէֆաթ իմմիշ օլմաղա, միւթէվէֆան մումանիլէյինին ճէնազէսի եարընը սաամ 7 տէ Լամկատա քեալին խանէսինտէն Գում Գարու Մայը եկեղեցիսինէ, վէ օրատան տա Գալըգյը մէզարլըգընա նագլ օլունաճագ տրը։

ԻԽԹԱՐ

Գայսէրիյէտէն աէրճի գրմընտա պիր մէքթուպ վարտա սրմուշ իսէ տէ, եէրիմիզին մուսատատան օմատըգընան, պիրզարար կէլէճէք հաֆթայա թէէլիֆը օլունմուշ տուր։

ՐՈՒՄԻԼԻՆԻՆ ԻՍԹԻԳՊԱԼԻ

—

Ռումելի վէ Եախօտ Պալգան նիմ ճէղիրէսի տէնիզէն գրթա՝ Լիվրօպանդն ճէնուպա տօղրու ուզանան իւչ չէպիհճէղիրէսինտէն (թերակղզի) պիրի օլուպ, Իթալիա, վէ Սպանիա իլէ Բօրթուգալ նիմ ճէղիրէլերի իլէ պէրապէր Լիվրօս գրթասընդն հավա վէ թապիաթը արազիճէ էն կիւզէլ թարաֆը հիւքմիւնտէ տիր։

Ռումելի գրթասը լեթաֆէթը հավաճա իթալիա վէ Սպանիայա մուատիլ իսէ տէ, գուվվէի միւնպիթէ վէ մահսուլաթը միւթէնէ-վիէսի՝ պու իքի մէմլէքէթինքլին-տէն գիատէ օլտուղու կիպի, պիր թարաֆընտա Դարատէնիզ, պիր թարաֆընտա Թունա վէ պիր թարաֆընտա Ադրէնիզ պուլունուպ, Սոսիայա տախի գուրպիյէթի պուլունմադ վէ պիթիւն ալէմին քիլիտի վէ ումումի թիճարէթին մէմերի օյան Պոսֆոր պօղազը իլէ Սթանպոլ չէհրի տախի պու գրթատա պուլունտուղունտան, Ռումելինի՝ Իթալիա վէ Սպանիա իլէ Բօրթուգալտան չօղ ղիյատէ էհէմմիյէթի վար տը։

Պու հալտէ պուլունան պիր գրթանընդ շիմտիյէ դատար մէտէնիյէթտէն մահրում վէ հէր ճիհէթճէ կէրի գալմասը իսէ, մահդա — պու կիւն քիմսէնին ինքեար իսէվէտիյի — սուի իտարէ վէ իհմալատան իլերի կէլմիշ օլտուղունտա շիւպհէ եօք տուր։

Պու գրթանընդ պէշ այթը ճինսիյէթէ մէնսուպ էհալի իլէ մէքիւն պուլունմասը տախի, պիր տէրէճէյէ դատար մէտէնիյէթինթէյտադգըսընա մանի օլուպ, պու ադվամ պէյնինտէ իսթիքլաֆը վէ հէր պիրինին պիր թարաֆա մէյլինի մուճիպ օլմուշ տուր։

Տէվլէթը Օսմանիյէնին՝ պու էհալիսին մուսթէլիֆ ճինսիյէթլէրէ մէնսուպ օլմասընտան զարար կէօրմէմիշ օլտուղու իտտաա օլունամաղ իսէ տէ, պու իսթիքլաֆը ճինսիյէթատէն տէվլէթը Օսմանիյէ իչիւն իսթիֆատ տախի միւքին օլտուղու ինքեար օլունամաղ։

Էվվէլ պու գրթանընդ ումումի էհալիսի պիր ճինսիյէթէ մէնսուպ օլա իսի, պուրասը Լիվրօպանդն սայիր թարաֆլարընտան տահա զիյատէ թէրաքգը վէ թէմէտտուն իտերէք, պու կիւն պաշգա պիր հալտէ պուլունճագ իսի իսէ տէ, օ թագտիրտէ պու դատար վագրթ տէվլէթը Օսմանիյէնին թահլը իտարէսինտէ գալմամըշ օլմաղընտա շիւպհէ եօք տուր։

Պինաէն ալէյհ պու իսթիքլաֆը ճինսիյէթատէն տէվլէթը Օսմանիյէ նէ դատար զարար կէօրմիւշ իսէ, օ դատար տա ֆայտէ կէօրմիւշ, վէ խուսուսի իլէ պունատան սոնրա եալընդշ պունատան իսթիֆատէ իթմէսի մէմուլ օլապիլիր։

Շիմտիյէ դատար տէվլէթը Օսմանիյէ պու գրթատա թէհլիքէսինի եալընդշ էհալիսի օյան ադվամը միւսթէլիֆիյէտէն հէր պիրինին իսթիգլալ վէ հուրրիյէթինի դաղանմադ խուսուսնտաքի մէյլը թապիիրէրինտէ կէօրմիւշ իքէն, պու կիւն օնատան պէօյիւք պիր մուսիպատա կէօրիյօր քի, օ տա պիւսպիթիւն էճնէպի օյան տէվլէթլէրին՝ պու գրթանընդ զապթը նիյէթինտէ օմալարը տը։

Պունատան էվվէլ տէվլէթ իչիւն պիր թէհլիքէ օյան չէյ՝ պու կիւն պիր իմտատ վէ պիր վասէթի միւտաֆատ օլապիլիր։ Էվվէլթ, չիւնքի Ռումելի էհալիսի էսկի հայլէրինտէ օլուպ, տօղրուտան տօղրույա տէվլէթը Օսմանիյէնին խտարէսի ալթընտա պուլունա իտիրէր, տահա էյի պիր սուրէթլէ իտարէ օլունմադ իչիւն վէ պիր տէրէճէյէ դատար հէմմէզհէպլիք բաղլամասը իլէ սէվգ օլունարագ, պու գրթատա ֆիթուհաթ նիյէթինտէ պուլունաճագ տէվլէթէ դարշը տուրմաեաճագ, վէ պէյքի ֆիթուհաթընը թէսհիլ իտէճէքլէր իսի։

Հալ պու քի, պու ադվամին հէր պիրի իսթիգլալ վէ եա մուխթարիյէթը իտարէեէ նայիլ օլտուգլարը հալտէ, քէնտի հուրրիյէթլէրինի ղայպ իթմէմէք իչիւն, տէվլէթը Օսմանիյէտէն զիյատէ ճանսիբարանէ մուգավէմէթ իտէրէք, հիչ պիր տէվլէթին պու գրթայա ֆիթուհաթ իճրա իթմէսինէ մահալ վէ իմքան պըրագմամաեա չալըշաճագլարընտա շիւպհէ եօք տուր։

Ռումելի գրթասը հագգընտա պաղը տէվլէթլէրին նիյաթ վէ մէգասիսի մալիւմ օլուպ, պունատան տէֆթէթլէ պահս իթմիշ օլտուղու մուղտան, թէքրար օ պահսը թէճտիտ իթմէեէ լիւզում կէօրմէյիպ, եալընդշ՝ Ռումելի ադվամը մուխթէլիֆէսի մէնաֆիինին պու կիւն տէվլէթը Օսմանիյէնին մէնաֆիի իլէ միւշթէրէք օլտուղունու խապաթ իթմէք իսթէյօրուզ։

Ռումելինէ պուլունան ադվամին պիրի Սըրպ եախօտ ճէնուպ Սլավլարը գավմը տը քի, էն ճէսուր վէ մէտէնիյէթէ միւսթայիտ ադվամտէն օլուպ, պու գավմին տէվլէթը Օսմանիյէնին իտարէսի ալթընտա պուլունանլարընտան պիր թագըմը քէսպը իսթիգլալ իթմիշ, վէ պիր թագըմը տախի Ավսթրիանընդ էլինէ կէչմիշ տիր։

Պու գավմին ալէմտէ էմէլ վէ արզուսու՝ թէքմիլ էֆրատընը պիր եէրէ ճէմ իլէ պիր Սլավ տէվլէթի թէշքիլ իթմէք տիր։ Պու տէվլէթ Սրբպիա, Պոսնա, Հէրսէք, Գաբատաղ, Տալմացիա, Խըրվաթիա, Ադլավոնիա մէտէքէթլէրինի ճամի օլապիլիր։

Պէօյէ պիր տէվլէթ թէշքիլ օլունտուղու հալտէ, տէվլէթը Օսմանիյէ նէ՞ ղայպ իտէր։ Սրբպիա իլէ Դարատաղը — օ գատար միւղիրը կէօսթերիլէն — պիրլէշմէսինտէն՝ տէվլէթը Օսմանիյէյէ նէ՞ մազարրաթ կէլէպիլիր։ Եօգսա Ավսթրիանընդ էլինտէն չըգարըլմասը մուհալ օյան Պոսնա վէ Հէրսէյի՞ մի ղայպ իտէճէք։

Տէվլէթը Օսմանիյէնին հագգընտա օ գատար միւղիրը կէօսթէրիլմէք իսթէնիլէն պէօյէ պիր տէվլէթին թէշքիլի՝ Ավսթրիանընդ մահվընը միւճիպ օլապիլիր իսէ տէ, տէվլէթը Օսմանիյէյէ պունատան հիչ պիր զարար տօգանմայըշ, պէյքի բէք չօղ ֆայտէսի տօգանապիլիր։ Պէօյէ գուվվէթլի պիր տէվլէթ օլտուղու վագրթ տէվլէթը Օսմանիյէյի գօրգուտապիլիր, վէ ճէնուպա տօղրու ֆիթուհաթտա պուլունապիլիր տէնիլիր իսէ, իպթիտա պու տէվլէթ նէ՞ գատար գուվվէթլի օլա Ավսթրիա գատար օլամայըշ, Ավսթրիանընդ պիր ճիւզի հիւքմիւնտէ օլտուղունտան, տէվլէթը Օսմանիյէնին գուվվէթլի գօմշուտան գօրգմասը լազըմ կէլիր իսէ, պու ճէնուպի Սլավ տէվլէթինտէն տէյի՝ Ավսթրիատան գօրգմասը լազըմ կէլիր։ Սանէն թէշէքքիւլ իտէճէք պէօյէ պիր տէվլէթ՝ ճինսիյէթ էսասընա միւսթէնիտ օլուպ, մէմալիքի Օսմանիյէտէ իսէ պու ճինսիյէթէ մէնսուպ պաշգա էհալի պուլունմասընտան, պու տէվլէթին ճէնուպա տօղրու իլերիլէյիպ մէմալիքի Օսմանիյէտէ ֆիթուհաթ իթմէք նիյէթինտէ օլմասընտան գօրգուրմաղ։ Հալ պու քի Ավսթրիանընդն պէօյէ պիր նիյէթտէ պուլունտուղու մէյսանատա օլտուղու կիպի, պու նիյէթի իճրայա տախի պաշլայըպ, Պոսնա վէ Հէրսէք իլէ Եէնի Բազար կիպի իւչ դրթայը եութտուղունու կէօրիյօրուզ։

Ռումելի ադվամընդն իքինճիսի Ռուման գավմը տը քի, պունլարընդն ալէմտէ պիրինճի մագսէտլէրի, քէնտի իսթիգլալլարընդը մուհաֆազա իտիպ, իքինճի տէրէճէտէ միւմքին օլուր իսէ թրանսիվանիատա վէ Պէնաթատաքի Ռումանլար իլէ պիրլէշմէսէն իպարէթ տիր։

Պունլար Սլավ օրմատգլարը հալտէ, էթրաֆը էրպաալարը ըմլավ գավվարը իլէ մուհամմէտ պուլունտուղունտան, պունլարտան գուրթուլմադ իչիւն Սլավ օրմայան պիր դուվվէթէ իսթինատ իթմէք իսթէրէր իսէ տէ, գուվվէթլի օյան գօմշուլարընդը գըդըրմադ տա քէնտիլէրինէ էլ վէրմէյինտէն, Սլավլար իլէ տախի — քէնտի իսթիգլալլարընդը մուհաֆազա իթմէք շարթը իլէ — իթթիֆագ իթմէյէ հազըր տը։

Պինաէն ալէյհ պունլարընդ մագսէտի տէ օլսա օլսա Ավսթրիայա մուղիրը օլուպ, տէվլէթը Օսմանիյէյէ հիչ պիր վագթ մուղիր օրմամաղ։ Բումանլար տէվլէթը Օսմանիյէնին գօմշուլարը օյան Սլավլար իլէ իթթիֆագընը կէօրիւրլէր իսէ, օ իթթիֆագա տախիլ օրմայա միւսարաաթ իտէճէքլէրինէ հիչ շիւպհէ եօք տուր։ Չիւնքի, օ հալտէ հէմ Սլավլար իլէ, հէմ Սլավ օրմայան պիր գուվվէթ իլէ իթթիֆագ իթմիշ օլսաճագլարընտան, իսթիգպալէրինի թէմամը իլէ թէէմին իթմիշ վէ հէր նէվ թէհլիքէլէրինին էճնիւնիա ալմըշ օլաճագլար տը։

Պուլկարլարա կէլինճէ, պունլարընդ էքի նիյէթի վար տը քի, Պուլկարիսթան իլէ Շարգի Ռումելինին թէվհիտի, վէ իքինճիսի — տէվլէթը Օսմանիյէնին տօղրուտան տօղրույա իտայէսի ալթընտա պուլունուպ էհալիսի Պուլկարօյան — թարաֆլարը զապթ իթմէլերի տիր։

Պու իքի մագսէտին պիրինճիսի պու կիւնքի կիւնտէ տէվլէթը Օսմանիյէնին մէնաֆիինէ մուզայիր տիր։ Զիւնքի իսթէթը միւտաֆասը օյան Պալգանլարը էլինտէն ալաճագ տը։ Անճագ պու հիւքիւմէթլերին իթթիֆագը իլէ տէվլէթը Օսմանիյէնին իսթէթը միւտաֆասը Դարբաթ տապգարը օլտուղու հալտէ, Պալգանլարընդ՝ պու միւթթէֆիգլէրտէն պիրինին էլինտէ պուլունմասընդն նէ պէխի վար տը։

Իքինճի մագսէտէ կէլինճէ, օ նուն տախի Պուլկարլարընդ իթիտալը էֆքեարը իլիթիղամ իթմէլէրի վէ տէվլէթը Օսմանիյէնին տէլիզումա թագտիրինտէ ճիւզի պիր ֆէտաքեարլըղը կէօղե ալարրմասը իլէ, սուհուլէթլէ թէսվիյէսի միւմքին տիր։

Օ հալտէ Պուլկարլարընդ տախի տիկէր պիր էմէլի գալմայըպ, պունլար տա իսթիգլալլարընը մուհաֆազա իտէպիմէք իչիւն, տէվլէթը Օսմանիյէ վէ սայիր գօմշուլարը իլէ պիրլէշիպ, պու տարէի իթթիֆագա տախիլ օլմագտան պաշգա չարէլէրի գալմասընդը անլայաճագ լար տը։

Ադվամը մէգքիւրէէնին պիրի տէ Արնավուտ գավմը տը քի, Ռումանլար հագգընտա տէտ՝յիմիզի՝ պունլարընդ հագգընտա տա թէէրրար իտէպիմիրիզ։ Պունլար տախի Սլավ վէ Բում օրմատգլարը հալտէ, պու իքի գավմին արասընտա պուլունտուգլարընտան, քէնտիլէրինի պունլարընդ թէճալուզունտան մուհաֆազա իթմէնէ չալըշըյօրլար իսէ տէ, պունլար իլէ խուսուսմէթտէ պուլունմադ տա քէնտիլէրինէ էլվէրմէյէճէյինտէն, պիր թարաֆտան՝ պիր միւշմանը միւշթերէքէթ գարշը տուրմադ իչիւն պունլար իլէ իթթիֆագ իթմէեէ, վէ պիր թարաֆտան տախի պունլարտան գօրգմամագ իչիւն, տէվլէթը Օսմանիյէնին թահլը մուհաֆազասընտա պուլունմայա մէճպուր տուրլար։

Պէօյէ պիր իթթիֆագ հասրլ օլտուղու հալտէ, պունլարընդ մագսուտու տախի իճրա իսթիմիշ օլաճագ տը։ Անճագ պունլար շիմտիկի մէմլէքէթլէրինին Սլավլար իլէ Ռումլար պէյնինտէ թագսիմինտէն գօրգարագ, պիրինճի տէրէճէտէ Արնավուտլուղուն Արնավուտլուգ նամը իլէ թանընմասընը, վէ Արնավուտ ճինսի հուգուգունուն թաստիգ օլունմասընը թալեպ իտէօրլար։ Իչիմէ պու կիւն Արնավուտլուգ մէսէլէսի տէնիլէն շէյ պունտան իսպարէթ տիր։

Տէվլէթ պունլարընդն մաթլուպլարընը իճրա իթմէյինտէն սոնրա, պունլար տախի պու իթթիֆագընդն իչինտէ բէք չօղ իչէ եարայաճագլար տը։

Ռումի ճինսիյէթինէ վէ Եունանա կէլինճէ, պունլարընդ իտտաալարը պիր ազ պէօյիճէք օլուպ գօմշուլարընդն հագգընտա թէճավուզ իթմէք արզուսունտա պուլունտուգլարը մալիւմ իսէ տէ, պու իթթիֆագա տախիլ օրմատգլարը հալտէ, սիւրիւտէն այրըլան գօյան կիպի մահվ օլաճագլարընը անլայարագ, օ իտտաալարտան վաղ կէչմէեէ վէ եալընդշ հագլարը իլէ գանաաթ իտուպ, գօմշուլարը իլէ պիրլէշմէեէ բաղը օլաճագլարը շիւպհէսիպ տիր։

Իչիմէ Ռումելինին էճնէպիլերին էլինէ կէչմէսինէ վէ եա պէյնլերինտէ թագսիմ օլունմասընա գարշը տուրմադ իչիւն, պէօյէ պիր իթթիֆագտան պաշգա չարէ եօք տուր։ Հիչ պիր իթթիֆագ պունունն կիպի թապիի օլամազ։ Ռումելի գրթասը թէհտիտ օլունուեօր։ Ռումելի գրթասընդն էհալիսի պիրլէշիպ մուգավէմէթ իթմէլի տիրլէր։ Տէվլէթը Օսմանիյէնին պու գրթատա հուգուգու վար տը։ օ հուգուգու մուհաֆազա իթմէք իչիւն, էհալիսի իլէ իթթիֆագ իթմէլի տիր։

Պու վէճճ իլէ, տէվլէթը Օսմանիյէ՝ Ռումելինտէ պու գրթանընդն հէպսի էլինտէ իքէն, մալիք օլտուղու գուվվէթտէն պէօյիւք պիր գուվվէթէ մալիք օլաճագ, վէ պու վէճճ իլէ, Լիվրօքա տէվլէթլէրի սըրասընտան չըգմայարագ, Ադիատաքի մէմալիքինի տէ մուհաֆազա իտէպիլէճէք տիր։

ՐՈՒՍՕ-ԹՈՒՐՔ ԻԹԹԻՖԱՔԸ

—

Ռուսիանընդ էն միւթէպէր զաղէթալարընտան, թէլէգրաֆլարտա իսի սըգ սըգ զէբը օլունան ՆէՀէ ՎէՀէ-նամ զաղէթա, ախիրէն նէչը իթտիյի պէնտլէրին պիրիսինտէ, Ռուսիա վէ տէվլէթը Օսմանիյէ միանընտա ադտը իթթիֆագ օլունմասընը չէտիտէն թավսիյէ իտէյօր։ Բարիզ ահտնամէսինին ինրդատընտան պէրու, տէյօր, 23 սէնէ կէչմիշ տիր, վէ Ռուսիա 1856տա նէ՞ հալտէ պուլունույօր իսի՞ իսէ, չիմտի տախի այնի հալտէ տիր։ Օլ վագրթքի կիպի չիմտի տախի Ռուսիանընդ աչըգտան աչըզա տիւշմէնլէրի վէ անճագ մէշբիւ.ք (չիւպհէլի) տօսթլարը վար տը։ ումումի սուրէթտէ սէօյլեեէրէք, ահվալը ումումիյէի հալընդէ, պունտան 23 սէնէ մուգատտէմքինտէն տէ տահա ազ միւսայիտ տիր Ռուսիայա։ 1856տա տուէլը մուազամա, տէվլէթի Օսմանիյէի միւճեթտէտէն իպգա իթմէքլիյի արզու իտէրլէր իսի։ Հալ պու քի ֆամի, տէվլէթը Օսմանիյէնին խարապընտան քէնտիվիպէ նէ՞ հիսսէ չըգարապիրիզ տէյի տիր չիւնիյօրլար։ Հէր նէ գատար, տէեօր ՆէՀէ ՎէՀէ-Ռուսիա, զարպ տէվլէթլերինին տէ ինանմասընդէ կիպի, Թիւրքիանընդ Էլրօքա տէվլէթի մագամընտա իպգասը իմքեանընա պիր սուրէթի ճիտտիյէտ ինանմադ իսէ տէ, Ռուսիանընդ պուհրանը թաաճիլ իթմէքտէ ասլա մէնֆաաթը եօք տուր։ Պաղը Ալի պու չէյի անլամըշ տը կիպի կէօրիւնիյօր, վէ պինաէն այէյհ, Ռուսիա իլէ հիւսնի միանասէպտի բէյտա իթմէեէ չալըշըյօր։

Շիմտիքի վագրթտա Ռուսիա Էվրօքա տէվլէթլերինէ դարշը պիր դաթլ իթմէք իտի, ֆագաթ պէն պունա ինանմամագ գայրիխանէնին գաբուլարը գավլի իտի, վէ ցակօբիկեանլար պաշգա պիր չէյ եարամայըպ, մուսլիմէեի թաշլա ճէրհ իթմիլէր վէ խանէնին ճամլարընը գըրսըլար։

«Յունվար 8 թարիխի իլէ Մր. Անտրիուս Մարտինտէն պանա պիլտիրիր քի, էն այագ օլանլար Մարտինտէ մուհաքէմէեէ էջիրիմիշլեր իսէ տէ, մահբէմէ իչի իլէրի կէօթիւրմէք իսթէմէեօր։

«Վագի օլան միւրաճաաթըմտա, վալի բաշա տախի, էօն այագ օլանլարընդ թէվգրգիա Մարտինէ կէօնտէրիլմէյինի պէէան իթտի։

«Թաշրալարտա նուֆուզու աղալար վէ պէյլեր թարաֆընտան եէրի բրօթէսթանլարա գարշը խայը խուսուսմէթ վար տը, վէ պիւթիւն պէթիւնէ մէզհէպճէ օմայլպ, չու մատտէյէտ մէպնի տիր քի։ Բայալար բրօթէսթանընը գապալ իթտիքլէրի կիպի, աղչօգ Ամերիգալը միսիօնարլարընդն հիմայէսի թահթընա կիրէրլեր, վէ միսիօնարլարտա պու բրօթէսթանլարա, նիզամը վէ՝հուգուգլարընը թանընթըգտան մատտա, պու հուգուգը չախսիյէլերինի մուհաֆազա իթմէք իչիւն օ բրօթէսթանլարը թէշվիգ իտէրլեր։ Բրօթէսթանլար հիւքիւմէթ թարաֆընտան այրը պիր ճէմաաթ թանընրը տըրլար։ Իմտի պունլար, քէնտի վէրկիլերինի քէնտի պէյլերինտէ թօրլայըպ, տօղրուճա հիւքիւմէթ թէսիիր իտէրլեր։ Հալ պու քի, բրօթէսթան օլանլարընտան ադտէմ էօյլէ օլմայըպ, վէրկիլերինի եէրի պէյլերէ թէսիիմէ մէճպուր իտիլեր, վէ պու եօլտա տիւչարը զուլմ օլուրլար ըտը։ Քէօյլիլեր բրօթէսթանընը գապալ իթտիքտէն սոնրա պէօյէ կէօղլերի աչըլըրգտա, անկարիալարա վէ սայիրնիզամընդ թէքլիֆլերէ գարշը գէյօրլար։ Հալ պու քի, եվվէլլերի պիր շէյ տեեէմէգլէր իտի։ Շու հալտէ, պէյլեր նուֆուզ վէ հիւքմերինի զայպ իթտիքտէն մատտա, պու իշ, բարաճա տա քէնտի մէնֆաաթլարընա տօգունույօր, վէ բրօթէսթանլարը մէեուս իթմէք վէ ահալիյի բրօթէսթանընդա մէլլէն մէն իթմէք իչիւն էլլէրինտէն կէլէնի էսիրկէմէեօրլար։ Իչիմէ զանընմա Միտեաթ պէյլերինին Միսիօնարիանէ իւզերինէ վագի օլան թէարրուզլարընդն ասըլ սէպպի պու տուր։ . . . . . .

«Ցիարպէքիր վալիսի Ապտիլ Բահման բաշա, թիւրա վէ սայիր պէյլերին հագգընտան կէլէպիմէք իչիւն, մէզունէյէթինին թէվսիյինի Ցերասատէյտէն թալեպ իթտի. աքսի թագտիրինտէ խսթիֆա իտէճէք տիր։

(Իմ.)

ՀԷՆՐԻ ԹՐՕԹԹԸՐ

(Տէվամ օլունաճագ տը։)

ՄԱՎԻ ԳԻԹԱՊ

ԱՀՎԱԼԸ ԷՐՄԷՆԻՍԹԱՆ

Վէ

ԳԻԻՐՏԻՍԹԱՆ

ՄԱՅՕՐ ԹՐՕԹԹԸՐԸՆ ԲԱԲՕՐԹՕԼԱՐԸ

—

(Տէվամ.)

(Միտեաթ. — Բրօթէսթանլար վէ Միսիօնարլար.)

«Ցիարպէքիր, 12 յունվ. 1879

(Մաժօր թրօթթըրընը լօրտ Օսլիսպըրիյէ կէօնտէրտիյի պու բաբօրթօ չայանը տըդգտթ ֆըդբալարը հավի պուլունմադլա, պիր գըսմընը պէր վէճճի դիյր իմմալէն թէրճէմէ իտէրիզ։)

«Մայ Լօրտ,

«Մուգատտէմա պա թէլէկրաֆ Տէրսատտէթ սէֆարէթիսանէսինէ իշար իթտիյիմ սուրէթլէ, «Դեկտեմբերին 12 սինտէ, Ցակօբիկեան խրիսթիյանլարընը (1) այագ թագտիրընտան պիր մըգտարը, Միտիաթտա (Մարտին սանճաղը տախիլինտէ) Ամերիգալը Միսիօնարլարընդն խանէսի իւզերինէ հիւճիւմ իթտիլեր, վէ գարըշգիզ էսնասընտա, մուալլիմէյէրտէն (Լրբ--Հ) պիրի, թաշ իլէ վուրուլտու։ Դեկտին 23ինտէ, Ամերիգալը Միսիօնէր Մր. Անտրիուս նէզտիմէ կէլիպ, պու պապտէ շու մալիւմատը վէրտի քի, 500 ատէտ Ցակօբիկեան խանէսինի վէ20 ատէտ Բրօթէսթան խանէսինի հավի պուլունան Միտիաթտա Ամերիգալը միսիօնարլարը ճանլարընը ըսլահը իլէ մէշղուլ օլմաղա պաշլայըպ, պիր մէքթէպ վէ պիր միսիօնար իլէ պիր տէ մուալլիմէնին (գատէթի իչիւն պիր խանէ ինչա իթտիկլեր։ Մր. Անտրիուս Միտիաթտա իգամէթէ մէմուր օլուպ, պիր գաչ կիւն օրատա գալըշգտան սոնրա, մուվագգաթէն Ցիարպէքիրէ կիմէ իչիւն եօլա չրգար վէ մուալիմէեի օրատա թէրք իտէր։

«Միսիօնարընդն ադիմէթինտէն իքի սաաթ սոնրա, 50 նէֆէր գատար Ցակօբիկեանլար, եէրլի իքի խրիսթիյան պէյլերին ըիսաէթի թահթընտա օլարագ, Միսիօնարխանէնին իւզերինէ հիւճիւմ իտէրլեր։ Մր. Անտրիուս տէր քի, պու թաարրուզտան մագսէտ, մահէլին բրօթէսթան վէքիլինի դաթլ իթմէք իտի, ֆագաթ պէն պունա ինանմամագ գայրիխանէնին գաբուլարը գավլի իտի, վէ Ցակօբիկեանլար պաշգա պիր չէյ եարամայըպ, մուսլիմէեի թաշլա ճէրհ իթմիլէր վէ խանէնին ճամլարընը գըրսըլար։

«Յունվար 8 թարիխի իլէ Մր. Անտրիուս Մարտինտէն պանա պիլտիրիր քի, էն այագ օլանլար Մարտինտէ մուհաքէմէեէ էջիրիմիշլեր իսէ տէ, մահբէմէ իչի իլէրի կէօթիւրմէք իսթէմէեօր։

«Վագի օլան միւրաճաաթըմտա, վալի բաշա տախի, էօն այագ օլանլարընդ թէվգրգիա Մարտինէ կէօնտէրիլմէյինի պէէան իթտի։

«Թաշրալարտա նուֆուզու աղալար վէ պէյլեր թարաֆընտան եէրի բրօթէսթանլարա գարշը խայը խուսուսմէթ վար տը, վէ պիւթիւն պէթիւնէ մէզհէպճէ օմայլպ, չու մատտէյէտ մէպնի տիր քի։ Բայալար բրօթէսթանընը գապալ իթտիքլէրի կիպի, աղչօգ Ամերիգալը միսիօնարլարընդն հիմայէսի թահթընա կիրէրլեր, վէ միսիօնարլարտա պու բրօթէսթանլարա, նիզամը վէ՝հուգուգլարընը թանընթըգտան մատտա, պու հուգուգը չախսիյէլերինի մուհաֆազա իթմէք իչիւն օ բրօթէսթանլարը թէշվիգ իտէրլեր։ Բրօթէսթանլար հիւքիւմէթ թարաֆընտան այրը պիր ճէմաաթ թանընրը տըրլար։ Իմտի պունլար, քէնտի վէրկիլերինի քէնտի պէյլերինտէ թօրլայըպ, տօղրուճա հիւքիւմէթ թէսիիր իտէրլեր։ Հալ պու քի, բրօթէսթան օլանլարընտան ադտէմ էօյլէ օլմայըպ, վէրկիլերինի եէրի պէյլերէ թէսիիմէ մէճպուր իտիլեր, վէ պու եօլտա տիւչարը զուլմ օլուրլար ըտը։ Քէօյլիլեր բրօթէսթանընը գապալ իթտիքտէն սոնրա պէօյէ կէօղլերի աչըլըրգտա, անկարիալարա վէ սայիրնիզամընդ թէքլիֆլերէ գարշը գէյօրլար։ Հալ պու քի, եվվէլլերի պիր շէյ տեեէմէգլէր իտի։ Շու հալտէ, պէյլեր նուֆուզ վէ հիւքմերինի զայպ իթտիքտէն մատտա, պու իշ, բարաճա տա քէնտի մէնֆաաթլարընա տօգունույօր, վէ բրօթէսթանլարը մէեուս իթմէք վէ ահալիյի բրօթէսթանընդա մէլլէն մէն իթմէք իչիւն էլլէրինտէն կէլէնի էսիրկէմէեօրլար։ Իչիմէ զանընմա Միտեաթ պէյլերինին Միսիօնարիանէ իւզերինէ վագի օլան թէարրուզլարընդն ասըլ սէպպի պու տուր։

«Ցիարպէքիր վալիսի Ապտիլ Բահման բաշա, թիւրա վէ սայիր պէյլերին հագգընտան կէլէպիմէք իչիւն, մէզունէյէթինին թէվսիյինի Ցերասատէյտէն թալեպ իթտի. աքսի թագտիրինտէ խսթիֆա իտէճէք տիր։

(Իմ.)

ՀԷՆՐԻ ԹՐՕԹԹԸՐ

(Տէվամ օլունաճագ տը։)

ՃԷՆՈՊԻ ԱՄԵՐԻԳԱ ՄԻՍԻՕՆԱՐԻՈՒ

Շիմտիյէ տէկին ըէյտերբէյ իթայի մալիւմաթ իթմիշ օլտուղումուզ ճէնուպի Ամերիգա մուհարեպէսի դաթի պիր սուրէթ քէսպ իթմիշ տիր։ Զիւրիկլեր կէրէք տէնիզտէ վէ կէրէք գարատա, Բերուլարընդն վէ Պոլիվիալարընդն միւթթէհիտ գուվվէթլերինի եէնտիլեր։ Բերուլունն էն պէօյիւք զրհլըսընը զապթ իթտիքտէն սոնրա, քէնտի տոնանմալարը վասիթաը լա Բերուլմալիքինէ ասքեր նագլ իթտիլեր, վէ օրատա պիր միհիմմ մէվգի վէ պիր շեհիր զապթ իթտիլեր։ Վուգուլ պուլան մուհարեպէաէ Զիլիլերին 8—10 պին ասքերլերի վար ըտը վէ 300 նէֆէր գատար թէլէֆիաթա տիւչար օլտուգտան սոնրա նայիլի մուվաֆֆագրեեէթ օլուպ, գարատան քէնտի մէմլէքէթլերինէ տօղրու իլերիլէյիպ վէ ակրա եէրտէ 10 պին նէֆէր գատար պաշգա պիր տիւշմէն օրտուսունա

---

(1) Ցակօբիկեան թապիր օլունան Խրիսթիյանլար ասլէն Ասորի տիրլեր, վէ գանդմըզգա կէօրէ. հիւքիւմէթի Սէնկյէ իլէ օյան միանասէպտիր, Էրմէնի հէյէթը իտարէսի մարիֆէթիլէ իճրա օլունուր։

տա մաղլուպ խուսուպ, պաշդա պիր միւհիմմ չէհիր տահա զապթ իթ-տիլէր։ Պինանէն ալէյհ, մուզաֆֆերիյէթին գաթիէն Զիի թարաֆիրնտա դալարագ, մուհարէպէ-նին գարիպէն պիր թէվասուլա խիթամ պուլմասը մաղնուն պուլունույօր։

ՄԻԲԵԱԹԻՊ

Երզրումեան խուսուսի օլարագ ալարդըմըզ մէքթուպ տըր։

Կարին 17/29 Նոյ. 79

. . . Խմբագիր,

Զ'գիտեմ թէ դուք ինչ ասա-ճանի կարևորութիւն կուտաք այս մէկ ու կէս տարիէ ի վեր ընդ-միշտ յեղեղող բարենորոգմանց դործադրութեան մասին, սակայն ինձ կը թուի թէ՝ այդ բարենո-րոգումն մեր ազգին համար հետ-զհետէ աւելի աղետաբեր կը լինի։ Դօմիսէլներն եկան ու գացին, վէց եօթը ամիս ի՞նչ գործ տեսան, ո՞ր հարստահարիչն պատժեցին, ո՞ր կեղեքիչն օրինաւոր հարցա-քննութեան ենթարկեցին, Դրան պաշտօնատարաց մէջ գտնուող շատ մը կաշառակուրծ, հարստա-հարչաց պաշտպան, կառավարու-թեան և հայրենեաց կողոպտիչ անձանց ո՞ր մէկուն դիմակն վար առին, կամ պաշտօնազուրկ ըրին, վերջապէս ո՞ր մէկը թուեմ ու գը-րեմ՝, քանի որ ամենուն յայտնի են այս իրողութիւնքը։ Ես չեմ քըն-նադատեր զԴօմիսերս կամ չեմ մեղադրեր, այլ կառավարութեան տուած հրահանգին զօրութիւնն կուզեմ ցոյց տալ որ այդ պաշտո-նեից ձեռքն ու ոտքը կապելով «գացէք բարեկաղդեցէք» ըսաւ։

Այս քաղաքականութենէն հա-յերը աւելի վնասուեցան քան օգ-տեցան։ Հարստահարութիւնք հետզհետէ կը շատնան, սպանու-թիւնք, աւարառութիւնք, ընչից ու կենաց ապահովութիւնք ա-ռաջմանէ աւելի տեղի կու-նենան, Երբեմն քաղաքիս մէջ քիչ շատ ապահովութիւն կար, այժմ այն ալ վերջացած է։ Երբեմն և-թէ գիշերները գողէ երկիւղ կը կրէինք, այժմ ցերեկն ալ աւելի տեղի կունենան գողութիւնք ու յափշտակութիւնք։ Շատ անգամ բողոք կըլլայ կառավարութեան այս մասին, և սա պատասխանը կառնուի։ «Ի՞նչ կրսէք, միթէ ձեզ համար ֆէսո՞ մը պիտի հանենք» դիւրին է հասկնալ այս բառերուն իմաստն երբ հասկցուի թէ այդ զեղծմանց, անկարգութեանց ու բռնութեանց պատճառն ներկայ անիշխան ու անկարող վարչու-թիւնն ստիկանաց ու զօրաց աղ-քատութիւնն է, չեմ ըսեր այն մո-լեռանդ քէնն ու ատելութիւնն որ միշտ կը տածէ խալամ տարին Քրիստոնեայ տարին դէմ։

Իսկ երբ ելլանք շրջակայ գիւ-ղերն ու գաւառները, յայտնի՛ ալ աւելի սոսկում պիտի զդանք։ Խնուս սպանութիւն, բարերդ սպանութիւն, ճանապարհաց վը-րայ աւազակք ու ոճրագործք կը վխտան, ո՛ր կողմ դառնաս արիւն մինիր, և աւաղ այս ամենը Հայուն, մի միայն խեղճ Հայուն վրայ՝ ի գործ կը դրուին։ . . . Քանի օր ա-ռաջ Մուշէն ստացած նամակնե-րըս կը ծանուցանեն Մուշէն մէկ ժամ հեռաւորութեամբ «Կառնի» անուն գիւղին մէջ թուրքերէն չորս հայու սպանումն։ Նոյն օրը գօմիսերը Մուշ կը մնան եղեր։ սպաններոց մարմիններն գօմիսե-բաց կը ներկայացնեն իբրև կեն-դանի ու ազդու ադեղագիր, գիտութիւն, արդարութիւն կա-զազակեն, բայց նոքա առանց աղ-նորինութիւն կամ քննութիւն մի ընելու ճանապարհնին կը շարու-նակեն դէպ ի վան . . . և մեր տակաւին բարեկարգութիւն կը-պասեմք, և դեռ վանայ, Պիթ-լիզի ու Մշոյ Հայերն՝ գօմիսերաց վրայ դրած իւրեանց բոլոր յոյսն նոցա գալստեան կսպասեն ինչ-պէս կսպասեն Հրէայք Մեսիայի գալստեան։ Եկան գօմիսերքդ՞ բայց հակցան, թէև շատ ալ, որ սը-խալած են . . . ։

Ահա բարեկամ, մի փոքր տե-ղեկութիւն քեզ այդ աղեկսուր լուրերէն և կառավարութեան գործերէն, որոյ մանրամասնու-թիւնը եթէ դրել հարկ լինի, շատ թերթերու պէտք պիտի լինի։ քիչ մ'ալ ադդ. տեղեկութիւններ սամ։

Այժմ կարնոյ Ազդ. պաշտօնէ-ութիւնը որն որ Առաջնորդէն ու թաղ. խորհրդէն կը բաղկանայ (քանզի միւս ժողովներուն լոկ ա-նունը կայ, իսկ գործ մի ինտուր) զբաղած են զանգակատան և հո-յակալ դպրոցիմը շինութեամբն։ Դպրոցն աւարտուած ըսել է, զանգակատունն ալ համար-եա թէ նոյնպէս, ասոնց ըսելիք չկայ, բայց ցաւալին սա է որ կարնեցին իւր փառքն, յառա-ջադիմութիւնն ու քաղաքակր-թիւնը արտաքին շէնքերու փայ-լին ու գեղեցկութեան մէջ կը փնտռէ, իսկ ներքին այն է դը-պրոցաց բարեկարգութեան, ուս-մանց ուղղութեան, դաստիարա-կութեան մշակմանն բոլորովին անփոյթ ու անհոգ կը մնայ, սը-րա պատճառն շատ դիւրին է հասկնալ եթէ կարնոյ քսանամեայ ադդ. կեանքն հետազօտենք և հարեւանցի քննութեան առ-նունք։ այժմ երկար կը լինի այդ-քննութեան խորն ինալ և թէ ձեզ ալ ծանօթ է, ուստի բաւ է ըսել թէ կարնոյ դպրոցաց ան-բարեկարգութեան, յետադիմու-թեան մի միակ պատճառն Ա-ռաջնորդն և իր մէկ երկու ար-բանեակներն եղած՝են մերթ ուղ-ղակի և շատ անգամ անուղղակի խոչընդոտներ յարուցանելով։ Ա-կէ 15 տարի առաջ բուսական օ-րինաւոր ընթերցարան մի կար՝ գոցել տուաւ, մի քանի տարի վերջ բացուեցաւ, հաղիւ մի քա-նի ամիս ապրեցաւ և ահա Արա-բիոյ հողմը զայն թառամեցուց, կիրակնօրեայ դպրոց ունեցանք՝ ժողովուրդը վհատեցուց։ Ընկ. դպրոցին դէմ շատ մը դաւա-դրութիւնք ու մեքենայութիւնք նիւթելէ ետք երբ չյաջողեցաւ տապալել՝ անդ սկսած Լսարանը կառավարութեան մատնեց ու գոցել տուաւ։ ընկերութեանց դէմ բանադրանք, անէծք ու հայհոյութիւնք ժայթքելն բաւա-կան չ'համարելով շատ անգամ նոցա՝ առ ժողովուրդն ուղղալ յայտարարութիւնք ու ազդերը պատռել տուաւ պատերուն վը-րայէն։ Նոյն իսկ իւր ձեռքով բը-զբտելու համարձակեցաւ եկե-ղեցւոյ դրան քով կախուած մի ազդն, որ ժողովուրդը կը յորդորէր անդամակցիլ ազդ. Ընկերութեան մը ու ներկայ գտնուիլ նոցա տես-նախօսութեանց։ ո՞ր մէկը ըսեմ, այս քսան տարիէ՝ի վեր։ օր մի օրանց նորա բերնէն, ուսման և դաստիարակութեան վրայ յոր-դոր մը լսուած չէ եկեղեցւոյ բեմէն։ տարին հաղիւ մի անդամ դպրոց երթալն կը լսուի որ իւր թիին տակն է։ ասոնք ընդհան-րութեան կը վերաբերին, հապա եթէ անհատական արարքները, կեղեքումներն, զոշաքաղութիւն-քը քննելու ու դրելու ելլանք ըստ-ուար հատորներ կը կազմեն։ քա-նի՞այ կը ձեռնադրէ առանց արժանեաց, ի՞նչ կեմ՝ առանց քըն-նելու թէ պարզ ընթերցանութիւն գիտէ՞ թէ ոչ, բաւական է որ մի քանի ոսկի դայ իրեն։ կոյս ընդ-այրեաց, չ'հասներու պսակի հը-րամանները առաւօրէն, հերիք է որ կը բրիկը շատակ լինի, գիւ-ղացւոյ վաճառու կամ բողոքներու համար զրկանք, անիրաւութիւն իրեն բան գործ ըրած է, միայն պէտք է իւղը գառն ու սերը, յարդն ու գարին առաջուց ՁԸՐ-կուած լինի։ Դեռ կուզե՞ս որ շա-րունակեմ այս ցանկը, բայց չէ, յիրաւի նոդկանք կ'զդամ՝ քանի՞ այդ արարածին կեանքն, բարքն ու արարքները կը յիշեմ. . . ։

Ահա այսպիսի մի Առաջնորդի հովուութեան ներքեւ գտնուող ժողովրդի մը մէջ յիրաւի դեռ զարմանալի է որ քիչ շատ շար-ժում ու զդացում կրող մարդ մը կը դտնուի որոյ շնորհիւն այսօր կարինը բաւական անուն ու համ-բաւ ունի. մոռացէ՛ մի անդամ թէ որչափ յառաջադէմ, ազդեցիկ ժողովուրդ մը պիտի լիներ կար-նոյ Հայ հասարակութիւնն, եթէ ունենար այնպիսի մի Առաջնորդ որ ուղղէր ժողովրդեան ընթաց-քն, շարժէր, արթնցնէր ու՝ի վաղ պահէր նորա ազդ. ու յա-ռաջդիմական զգացումներն, կը-թէր՝ի բարին, արմատախիլ ը-նել ջանար վատ սովորութիւնքն, զեղծմունքն և ազգին կենաց ցեց եղող նախապաշարմունքներն. սա սոցա և ոչ մին չընելէ զատ բոլորովին հակառակ վարմունք ունեցաւ. ուր շարժում կար կաշ-կանդեց, ուր յառաջդիմական մի նշոյլ տեսաւ. խոչընդոտներ յա-րոյց ու տապալեց, ուր մի ու-սումնասիրական, ազդասիրական եռանդ տեսաւ, մարեց. դպ-րոցները բերաւ հասուց այն վի-ճակին ու, այսօր հաղար անդամ լաւ է գոցել զանոնք քան այդ վիճակին մէջ բանալ ու ազդ. մանկուոյն բարոյականն ու կեան-քը մեռցուցեալ, ժողովուրդը այն-պիսի մի դրից մէջ դրաւ որ ալ ձանձրացած նորա դէմ բողո-քելէն և կեղծրնական վարչու-թենէն արդիւնք մը չ'սեռնալէն այսօր ալ ևս բոլորովին անտար-բար ու ձեռնթափ կը մնայ։ Դի-տէք այս ամեն իրականութիւն-ները, բայց թերեւս հարցունէք թէ Առաջնորդն ի՞նչ յանցանք ունի քանի որ ժողովուրդն իւր դատը չ'կրնար պաշտպանել և առաջնորդէն կ'սպասէ ամեն բան։ Սորա պատչաճ պատասխաններ շատ կան, բայց բաւական է ը-սել թէ անոնք որ դաւառայի ժողովրդեան մէջ քիչ շատ մտած եղած են, ա՛նոնք շատ լաւ կրնան ըմբռնել թէ որչափ ազդեցութիւն ունի Առաջնորդն ժողովրդեան վրայ և թէ ի՞նչ բարիքներ ուղղ չէ կարող՝ի գործ դնել, կամ ի՞նչ չարիքներ ուղղ՝ չէ կարող հասցունել. սա վերջնոյ կարդէն եղաւ, տար երկինք որ առաջ-նոյն ալ արժանի լիներ այս ժողո-վուրդն և յայնժամ ես մեծ յոյս պիտի ունենամ սոցա ապագա-յէն . . . ։

Այս խնդիրը մոռդրածէս ա-ւելի գրել տուաւ և ինչ որ կա-ղէն գրել զայն մնաց. մինոյնս կարճ է ուստի շարունակութիւն յառաջիկայ չաթիուն։

* * *

ԹԻԼԷԿՐԱՖ

Աֆոն Ըլ-Ղէր

Լոնտրա 11 դեկտ.

Գեապիլ խսեանը, վէ Ինկիլիզ հեեէթը սէֆարէթինին գաթլի հադդընտա իճրան թէտգիգաթ իչիւն ժենէրալ Բօպէրթս թարա-ֆընտան թէչքիլ օլունան գօմիթէ միւզաքէրաթընա խիթամ վէրմիշ տիր։

Միրալայ Մադ-Կրէկօր վէ տոգ-թոր Պէյէվ վէ Հիյաթ խանտան միւրէքքէպ օլան մէդրիւր գօմ-թէ, էմնիյէթը ումումիյէ իչիւն պիր զապթա հեեէթի թէչքիլի-նէ մէմուր օլմուշ տուր։

Վիէննա 12 դեկտ.

Տէվայիրի բէսմիյէտէ ղանն օ-լունտուղունա կէօրէ, կուսինա մէսէլէսի սուրէթը միւսալէմէթ-քեարանէտէ թէսվիյէ օլունճագ, վէ հէր նէ գատար Մուխթար բաշա իհթիյաթքեարլըգ իթմէք իչիւն մէմուրիյէթինին իճրասընա աղը տավրանմագտա իսէ տէ, չէհրը մէդրիւր Գարատաղ-լըարա թէպլիմ օլունճագ տըր։

Բէթերսպուրկ 12 դեկտ.

Իմբէրաթոր՝ գոնթ Շուվալօֆա պիր մէքթուպ իրսալ իտէրէք, քէնտի բէյլերինի վէրմէք, վէ նի-հիլիզմի թէսքին իթմէք էմրի միւչքիլինէ թէմամյլա չալըշմագ իչիւն սերիան Բէթերսպուրկա կէլմէսինի ռիճա իթմիշ տիր։

Գոնթ Շուվալօֆ վագթիյէ Զապթիյէ նազրըլըզը իթթիֆիկնտէ քէսալը չէօրէթթ իթմիշ օլուս-ղունտան, եվվէլճէ Զարա պիր լայէհա կէօնտէրմիշ, վէ նիհի-լիսթէրլէ Էվրօբանըն սոսիալիսթ-լէրի արասընտա օլան միւնասէ-պաթը կէօսթէրմիշ իտի։

Քէղալիք շույու պուլան պիր հավատիսէ կէօրէ, գոնթ Շու-վալօֆ եէնի պազը թէհտաիրի զապթիյէ թավսիյէ իթմիշ օլմաղ-լէ, պու թէհտիրլէրտէն պէօյիւք պիր սէմէրէ պէքլէնիյօր։

Աթինա 11 դեկտ.

Մէպուսանըն մուայէնէի մէմու-ռիյէթի խիթամ պուլմուշ օլմաղ-լա, մէճլիսի մէպուսան պու կիւն գաթիէն թէչէքքիւլ իթմիշ տիր։ Հիւքիւմէթ նամզէտի Մ. Սօթիրօ-բուլօ ըէիս ենթիխապ օլունմուշ տուր։ Ըէյ իթթասընա իչթիրաք իտէն մէպուսանըն ատէտի 182 օրուպ, 147 աղա Մ. Սօթիրօբու-լօ իչիւն ըէյ վէրտիկը։

Գահիրէ 11 դեկտ.

Հապէշիստանի գրալը՝ շարթլա-ը տէվլէթլէր թարաֆընտան թասդիգ օլունմագ չարթըլա պիր սուլհ ահտնամէսի ատ իթ-մէեէ հազը օլտուղունու պէյան էթմէք իչիւն խրտիվէ պիր մէք-թուպ եազմըշ տըր։

Պերլին 12 դեկտ.

Թէէմին օլունտուղունա կէօրէ, Ռուսիայա պիր գանունը էսասի վէրիլիպ վերիլէմէեէճէյի մէսելէ-սի հէնուզ գարարլաշմամըշ տըր։ Մա մաֆիհի զանն օլունու-յօր քի, Զար նամ լէհ կազէթա-սընըն հէր թէֆէրրուաթընը Զա-րա ամթի իթտիկի գանունը էսա-սը բլանը սրրի պիր ույտուրմա տըր։

Մէճլիսի մէպուսան՝ տէմիր եօլլար իտարէսի մէճլիսինին թէչքի-լինէ գաթիէն գարար վէրմիշ տիր։

Տէմիր եօլլար հիւքիւմէթ թա-րաֆընտան միւպայէա օլունտուգ-ատան սօնրա, մէճլիսի մէդրիւր մէմուրիյէթէ պաշլայաճագ տըր։

Հէր էյալէթ պու մէճլիսէ պիր վէքիլ կէօնտէրէճէք տիր։ հիւ-քիւմէթ թարաֆընտան վէքիլ օ-լարագ անճագ իբի գօմիսէր պու-լունաճագ տըր։

Պիթիւն իտարէ հիւքիւմէթին էլինտէ պուլունաճագ օլուրսա, հիւքիւմէթ՝ քէնտի հիմայէսինի սուի իսթիմալ իտէպիլէճէք օլ-տուղունտան, մէճլիսի մէպուսան շուիղահ օլունան թարիգէ իչ-պու սուի իսթիմալը մէն իթմէք իսթէէօր։

Եօլճուլարըն վէ մալլարընտագ-լիյէ ֆիյաթը, հէր էյալէթտէ եէկտիկէրինտէն ֆարգը օլտու-ղունտան, մէպուսան մէճլիսի տէվլէթին վէ թիճարէթին մէ-նաֆիինէ մուվաֆֆըգ օլմագ իւղ-րէ, պու ֆիյաթլարը, այնի պիր էսաս իւզէրինէ թային իտէճէք տիր։

Պուքրէշ 11 դեկտ.

Մէճլիսի Այան անդարիպ տէ-միր եօլլար միւպայէասը լայէհա-սընա տայիր օլան միւզաքէրէ յէ պաշլայաճագ տըր։ Զանն օլուն-տուղունա կէօրէ, մէճլիսի Մէ-պուսան միւզաքէրաթընտա վու-գու պուլան չիտտէթ ու հիտտէթ մէճլիսի Այանտա տախի թէճէտ-տիւա իտէճէք տիր։ Մէճլիսի Մէ-պուսանըն լայէհի մէդրիւրէ ա-լէյհինտէ օլան աղալարընըն ա-տէտի՝ ամբրան դուրանըն կէօս-թէրտիյինտէն զիյատէ օլմուշ տըր, զիրա օն իբի ազա ըէյ վէրմէք-տէն իսթինքեաֆ իթմիշլէր տիր։ լաքին լայէհի մէդրիւրէնին մէճ-լիսի Այան թարաֆընտան գա-թիէն գապուլ օլունաճաղը շիպ-հէլի տիր։

Լոնտրա 11 դեկտ.

Մէվսուդէն խապէր վէրիլտիյի-նէ կէօրէ, իրանատա պիր հա-ռէքէթը իսէանիյէ զուհուր իտէր տէյու հիչ պիր դօրգու եօգ տըր։

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԵՅԻ

ԹԷՔԻՐԱՐ ՐՈՒՄԷԼԻ ՃԻՀԷԹԻ

ԴԱՐԱՏԱՂ ՄՈՒՀԱՐԷՊԱԹԸ

Յարատաղն ճէնուպ ճիհէթինտէ ամէլիպթէր հարպիյէ։ — Սբիցա, Ան-թիվարի (Պար) վէ Տուլչինիօ լիման-ներնէն ալնմասը։

(726 նոմարլու պէլամ)

Պու սուրէթլէ Գարատաղ՝ Շգօտ-ըա կէօրլու, Պոյանա վէ տէնիզ ա-ըսընտա օլան պիրճիւմէթ արպի, Ան թիվարինին իչ գալէսինտէն վէ Տուլչինիօյան մուտտա, ասաքի-ըի Օսմանիյէ թարաֆընտան թախ-լիյէ օլունտու, վէ բրէնս Նիգօլա Զէթինեէտէ Վլայլա Ֆիլիբոֆա չու-աթիտէքի թէլէկրաֆը քէշլի-տէ իթտի։

Ան թիվարի 26 նոյ. 1877

«Ցիւն ագշամ Բոնթօ գալէսինի ոէբիզ իրի թօբլա պէրապէր, վէ Նէհաժը՝ պէշ թօր վէ պիր խայլի միւհիմմաթլա պէրապէր, վէ Սբիցա ելլէ Ան թիվարիյի զապթ իթ-տիք։

«Շիմտիյէ գատար Արնաւուտ-լըզտա տօգուզ գալէ իլէ եերմի իբի պէօյիւք թօր ալըրդ, վէ հուտուտարմըզտան Պոյանա ըրմա-ղընա վէ Շգօտրա կէօլիւնտէն տէնիզէ գատար հէր թարաֆ պի-զիմեէտը լգթիտարըմըզտա պու-լունույօր։ Անճագ Ան թիվարինին իչ գալէսի հէնուզ տայանըպ տուրմագտա իսէ տէ, եկէր ճէ-նապը Հագդ բազի օլուր իսէ, անդարիպ օնու տա ալմազը իւմիտ իտէրիզ։

«Բրէնո»

Օն պին Գարատաղը Պարըն իչ գալէսինի մուհասէրէ իթտիլէր, վէ բրէնս Նիգօլա տախի գալէի մէդրիւրէնին էթրաֆընտա պու-լունան թէբէլէր իւղէրինէ թօբլա-ըընն պիր գըմընը եէրլէշտիր-ուպ, թիւբլերտէն ալըրդը թօբ-լարը տա օրատա պիրլիքտէ թա-պիյէ իթտի։ Պու գալէ էսքի պիր գալէ օլուպ, վէնէտիքլիլէր թա-րաֆընտան եաբըլմըշ տըր։ Շեհ-ըին պիր մահալլէսի իչպու գա-լէնին իչինտէ օլտուղընտան, ի-չինտէ պուլունան էհալի տախի ալիհուտէ մուհաֆըզ ասքէրինին թիւն ստիկանաց ու զօրաց աղ-քատութիւնն է, չեմ ըսեր այն մո-լեռանդ քէնն ու ատելութիւնն որ միշտ կը տածէ խալամ տարին Քրիստոնեայ տարին դէմ։

Իսկ երբ ելլանք շրջակայ գիւ-ղերն ու գաւառները, յայտնի՛ ալ աւելի սոսկում պիտի զդանք։ Խնուս սպանութիւն, բարերդ սպանութիւն, ճանապարհաց վը-րայ աւազակք ու ոճրագործք կը վխտան, ո՛ր կողմ դառնաս արիւն մինիր, և աւաղ այս ամենը Հայուն, մի միայն խեղճ Հայուն վրայ՝ի գործ կը դրուին։ . . . Քանի օր ա-ռաջ Մուշէն ստացած նամակնե-ըս կը ծանուցանեն Մուշէն մէկ ժամ հեռաւորութեամբ «Կառնի» անուն գիւղին մէջ թուրքերէն չորս հայու սպանումն։ Նոյն օրը գօմիսերը Մուշ կը մնան եղեր։ սպաններոց մարմիններն գօմիսե-բաց կը ներկայացնեն իբրև կեն-դանի ու ազդու ադեղագիր, գիտութիւն, արդարութիւն կա-զազակեն, բայց նոքա առանց աղ-նորինութիւն կամ քննութիւն մի ընելու ճանապարհնին կը շարու-նակեն դէպ ի վան . . . և մեր տակաւին բարեկարգութիւն կը-պասեմք, և դեռ վանայ, Պիթ-լիզի ու Մշոյ Հայերն՝ գօմիսերաց վրայ դրած իւրեանց բոլոր յոյսն նոցա գալստեան կսպասեն ինչ-պէս կսպասեն Հրէայք Մեսիայի գալստեան։ Եկան գօմիսերքդ՞ բայց հակցան, թէև շատ ալ, որ սը-խալած են . . . ։

Ահա բարեկամ, մի փոքր տե-ղեկութիւն քեզ այդ աղեկսուր լուրերէն և կառավարութեան գործերէն, որոյ մանրամասնու-թիւնը եթէ դրել հարկ լինի, շատ թերթերու պէտք պիտի լինի։ քիչ մ'ալ ադդ. տեղեկութիւններ սամ։

Այժմ կարնոյ Ազդ. պաշտօնէ-ութիւնը որն որ Առաջնորդէն ու թաղ. խորհրդէն կը բաղկանայ (քանզի միւս ժողովներուն լոկ ա-նունը կայ, իսկ գործ մի ինտուր) զբաղած են զանգակատան և հո-յակալ դպրոցիմը շինութեամբն։ Դպրոցն աւարտուած ըսել է, զանգակատունն ալ համար-եա թէ նոյնպէս, ասոնց ըսելիք չկայ, բայց ցաւալին սա է որ կարնեցին իւր փառքն, յառա-ջադիմութիւնն ու քաղաքակր-թիւնը արտաքին շէնքերու փայ-լին ու գեղեցկութեան մէջ կը փնտռէ, իսկ ներքին այն է դը-պրոցաց բարեկարգութեան, ուս-մանց ուղղութեան, դաստիարա-կութեան մշակմանն բոլորովին անփոյթ ու անհոգ կը մնայ, սը-րա պատճառն շատ դիւրին է հասկնալ եթէ կարնոյ քսանամեայ ադդ. կեանքն հետազօտենք և հարեւանցի քննութեան առ-նունք։ այժմ երկար կը լինի այդ-քննութեան խորն ինալ և թէ ձեզ ալ ծանօթ է, ուստի բաւ է ըսել թէ կարնոյ դպրոցաց ան-բարեկարգութեան, յետադիմու-թեան մի միակ պատճառն Ա-ռաջնորդն և իր մէկ երկու ար-բանեակներն եղած՝են մերթ ուղ-ղակի և շատ անգամ անուղղակի խոչընդոտներ յարուցանելով։ Ա-կէ 15 տարի առաջ բուսական օ-րինաւոր ընթերցարան մի կար՝ գոցել տուաւ, մի քանի տարի վերջ բացուեցաւ, հաղիւ մի քա-նի ամիս ապրեցաւ և ահա Արա-բիոյ հողմը զայն թառամեցուց, կիրակնօրեայ դպրոց ունեցանք՝ ժողովուրդը վհատեցուց։ Ընկ. դպրոցին դէմ շատ մը դաւա-դրութիւնք ու մեքենայութիւնք նիւթելէ ետք երբ չյաջողեցաւ տապալել՝ անդ սկսած Լսարանը կառավարութեան մատնեց ու գոցել տուաւ։ ընկերութեանց դէմ բանադրանք, անէծք ու հայհոյութիւնք ժայթքելն բաւա-կան չ'համարելով շատ անգամ նոցա՝ առ ժողովուրդն ուղղալ յայտարարութիւնք ու ազդերը պատռել տուաւ պատերուն վը-րայէն։ Նոյն իսկ իւր ձեռքով բը-զբտելու համարձակեցաւ եկե-ղեցւոյ դրան քով կախուած մի ազդն, որ ժողովուրդը կը յորդորէր անդամակցիլ ազդ. Ընկերութեան մը ու ներկայ գտնուիլ նոցա տես-նախօսութեանց։ ո՞ր մէկը ըսեմ, այս քսան տարիէ՝ի վեր։ օր մի օրանց նոցա բերնէն, ուսման և դաստիարակութեան վրայ յոր-դոր մը լսուած չէ եկեղեցւոյ բեմէն։ տարին հաղիւ մի անդամ դպրոց երթալն կը լսուի որ իւր թիին տակն է։ ասոնք ընդհան-րութեան կը վերաբերին, հապա եթէ անհատական արարքները, կեղեքումներն, զոշաքաղութիւն-քը քննելու ու դրելու ելլանք ըստ-ուար հատորներ կը կազմեն։ քա-նի՞այ կը ձեռնադրէ առանց արժանեաց, ի՞նչ կեմ՝ առանց քըն-նելու թէ պարզ ընթերցանութիւն գիտէ՞ թէ ոչ, բաւական է որ մի քանի ոսկի դայ իրեն։ կոյս ընդ-այրեաց, չ'հասներու պսակի հը-րամանները առաւօրէն, հերիք է որ կը բրիկը շատակ լինի, գիւ-ղացւոյ վաճառու կամ բողոքներու համար զրկանք, անիրաւութիւն իրեն բան գործ ըրած է, միայն պէտք է իւղը գառն ու սերը, յարդն ու գարին առաջուց ՁԸՐ-կուած լինի։ Դեռ կուզե՞ս որ շա-րունակեմ այս ցանկը, բայց չէ, յիրաւի նոդկանք կ'զդամ՝ քանի՞ այդ արարածին կեանքն, բարքն ու արարքները կը յիշեմ. . . ։

Ահա այսպիսի մի Առաջնորդի հովուութեան ներքեւ գտնուող ժողովրդի մը մէջ յիրաւի դեռ զարմանալի է որ քիչ շատ շար-ժում ու զդացում կրող մարդ մը կը դտնուի որոյ շնորհիւն այսօր կարինը բաւական անուն ու համ-բաւ ունի. մոռացէ՛ մի անդամ թէ որչափ յառաջադէմ, ազդեցիկ ժողովուրդ մը պիտի լիներ կար-նոյ Հայ հասարակութիւնն, եթէ ունենար այնպիսի մի Առաջնորդ որ ուղղէր ժողովրդեան ընթաց-քն, շարժէր, արթնցնէր ու՝ի վաղ պահէր նորա ազդ. ու յա-ռաջդիմական զգացումներն, կը-թէր՝ի բարին, արմատախիլ ը-նել ջանար վատ սովորութիւնքն, զեղծմունքն և ազգին կենաց ցեց եղող նախապաշարմունքներն. սա սոցա և ոչ մին չընելէ զատ բոլորովին հակառակ վարմունք ունեցաւ. ուր շարժում կար կաշ-կանդեց, ուր յառաջդիմական մի նշոյլ տեսաւ. խոչընդոտներ յա-րոյց ու տապալեց, ուր մի ու-սումնասիրական, ազդասիրական եռանդ տեսաւ, մարեց. դպ-րոցները բերաւ հասուց այն վի-ճակին ու, այսօր հաղար անդամ լաւ է գոցել զանոնք քան այդ վիճակին մէջ բանալ ու ազդ. մանկուոյն բարոյականն ու կեան-քը մեռցուցեալ, ժողովուրդը այն-պիսի մի դրից մէջ դրաւ որ ալ ձանձրացած նորա դէմ բողո-քելէն և կեղծրնական վարչու-թենէն արդիւնք մը չ'սեռնալէն այսօր ալ ևս բոլորովին անտար-բար ու ձեռնթափ կը մնայ։ Դի-տէք այս ամեն իրականութիւն-ները, բայց թերեւս հարցունէք թէ Առաջնորդն ի՞նչ յանցանք ունի քանի որ ժողովրդն իւր դատը չ'կրնար պաշտպանել և առաջնորդէն կ'սպասէ ամեն բան։ Սորա պատչաճ պատասխաններ շատ կան, բայց բաւական է ը-սել թէ անոնք որ դաւառայի ժողովրդեան մէջ քիչ շատ մտած եղած են, ա՛նոնք շատ լաւ կրնան ըմբռնել թէ որչափ ազդեցութիւն ունի Առաջնորդն ժողովրդեան վրայ և թէ ի՞նչ բարիքներ ուղ-չէ կարող՝ի գործ դնել, կամ ի՞նչ չարիքներ ուղ՝ չէ կարող հասցունել. սա վերջնոյ կարդէն եղաւ, տար երկինք որ առաջ-նոյն ալ արժանի լիներ այս ժողո-վուրդն և յայնժամ ես մեծ յոյս պիտի ունենամ սոցա ապագա-յէն . . . ։

Այս խնդիրը մոռդրածէս ա-ւելի գրել տուաւ և ինչ որ կա-ղէն գրել զայն մնաց. մինոյնս կարճ է ուստի շարունակութիւն յառաջիկայ չաթիուն։

* * *

Գահիրէ 11 դեկտ.

Հապէշիստանի գրալը՝ շարթլա-ը տէվլէթլէր թարաֆընտան թասդիգ օլունմագ չարթըլա պիր սուլհ ահտնամէսի ատ իթ-մէեէ հազը օլտուղունու պէյան էթմէք իչիւն խրտիվէ պիր մէք-թուպ եազմըշ տըր։

Մուսթաֆէյ Իպրահիմ պէյ, իչ գալէտէ պուլունան երզագը ըէյ տէր ըէյ թիւքէնտիկնի վէ պու սէպէպտէն նազի թէսլիմ օլ-մագ զէմանը եագլաշըզընը կէօ-ըէրէք, սոն պիր թէտպիրի մէ-յուսանիյէ միւրաճաաթ իթթի։ Ամա Գարատաղլըարա թէսլիմ օլմագ խոյթէմէտիկնինտէն, մէվզիի մէդրիւրը Աւսթրիա-Մաճարիս-թան տէվլէթինէ թէսլիմ իթմէք իսթէմէտիկնի, հիւքիւմէթի մու-շարիւէյհա գոնսօլոսունա պէէան եյէտի։ Գարատաղ բրէնսի պու-քէյֆիյէթատէն խապէրտար օլա-ըագ, իմբէրաթոր Ֆրանսուա Յո-զէֆին պու պապտէ վերէճէյի գ-ապարա քէմալը իհթիրամլա ըի-այէթի խէճէկինի մումմանիէյհ Օս-մանը գոմանտանընա թէպլիղ իթթի։ Լաքին Աւսթրիա հիւքիւ-մէթի մումմանիէյհ գոմանտանն իչ պու զարիպ թէբլիղինի պիթ-թապ ըէտտ իտիպ գապուլ իթ-մէտի։

1878 սէնէսի յունվար 10ընտա նիհայէթի գալէնին միւհիմմաթ վէ երզագը թիւքէնտիկնինտէն, մու-թէչ իտիպ, իքիսինի տէ թէմա-մըլլա խարապ իյլէտիլէր։

Մուսթաֆէյհ Իպրահիմ պէյ, իչ գալէտէ պուլունան երզագն ըէյ տէր ըէյ թիւքէնտիկնի վէ պու սէպէպտէն նազի թէսլիմ օլ-մագ զէմանը եագլաշըզընը կէօ-ըէրէք, սոն պիր թէտպիրի մէ-յուսանիյէ միւրաճաաթ իթթի։ Ամա Գարատաղլըարա թէսլիմ օլմագ խոյթէմէտիկնինտէն, մէվզիի մէդրիւրը Աւսթրիա-Մաճարիս-թան տէվլէթինէ թէսլիմ իթմէք իսթէմէտիկնի, հիւքիւմէթի մու-շարիւէյհա գոնսօլոսունա պէէան եյէտի։ Գարատաղ բրէնսի պու-քէյֆիյէթատէն խապէրտար օլա-ըագ, իմբէրաթոր Ֆրանսուա Յո-զէֆին պու պապտէ վերէճէյի գ-ապարա քէմալը իհթիրամլա ըի-այէթի խէճէկինի մումմանիէյհ Օս-մանը գոմանտանընա թէպլիղ իթթի։ Լաքին Աւսթրիա հիւքիւ-մէթի մումմանիէյհ գոմանտանն իչ պու զարիպ թէբլիղինի պիթ-թապ ըէտտ իտիպ գապուլ իթ-մէտի։

1878 սէնէսի յունվար 10ընտա նիհայէթի գալէնին միւհիմմաթ վէ երզագը թիւքէնտիկնինտէն, մու-հաֆըզ ասքէրի թէսլիմ օլմայա մէճպուր օլտու։ Գարատաղլըա-ըն մուամէլաթը հարպիյէինի թէվգիֆ իթմէք իւզրէ սէվասիյի մէդրիւրէյի թօբա թուրմուշ օ-լան Օսմանը զըրհլըըը ճէնու-պա տոդրու չէքիլիպ կիթտիլէր։ Բրէնս վէ ասքէրլերի մաղլուպլա-ըա չօդ բիայէթտէ պուլունուլ-ը, վէ 1400 նէֆէրտէն իպարէթ օլան նէ մէճրուհլարա, նէ էսիր-լերէ, վէ նէ տախի էհալիյէ շի-քեայէթի մուճիպ հիչ պիր մուա-մէլէ իճրա իթմէտիլէր։ Մէդրիւր իչ գալէտէ պիր չօդ սարաթի, օն պէշ ատէտ թօր, վէ սիլահ վէ միւհիմմաթ պուլունտու։

Պու զալիպիյէթին իւզէրինէ մու-շարիւէյհ բրէնս Նիգօլա քէնտի մէմլէքէթինէ պիրլէշթիրմէք իս-թէտիյի մէմլէքէթէ սահիպ օլ-մաղլա, արթըզ Շգօտրա ճիհէ-թինէ տոդրու կիթմէտի։ զիրա տիրլօմաթլըզն տա օ եէրլերի քէնտիսինէ վէրտիրմէեէճէյինի հիսս իթմէքտէ իտի։

(Տէլ-Թ)

Պիր թարաֆման հիւքիւմէթ չինքնճիրէք քիւլկէթիւ ադչէ իդրաշ իսէրէք վէ ումումի համիրէթ ու խանէէ թէշվիգ էյլէ-եէրէք, էհալիյի խայլը թէսքին իթմիշ տիր։ Տիկէր թէրաֆման միւֆսիսլէր պիէ իպթիսաման պէրու հարէքէթը մէզքիւրէեի պիր հատտը միւսայէմէթ-քեարանէտ պուլունտուրմադա չալըշմըշլար տըր։

Անթինա 12 դեկտ.

Մէճլիսի Մէպուսան բէիսի ինթիխապը իչիւն պիր գարար վէրիլմէք իւզրէ, հէյեթը վիւքէա թարաֆկիրանը օրան Մ. Գումունտուրօսան տավէթի իւզէրինէ, մէպուսան՝ խարճիյէ նէզարէթի տարէրէսինտէ պիր ճէմիյէթ ադ-ինթմիշլէր տիր։ Յէմիյէթը մէզքիւրէտէ 118 մէպուս հազըր պուլունմուշ տուր։

Մ. Գումունտուրօս տախիլի վէ խարճի բօյնթիգա հադրնտա իյդահաթ վէրմիշ տիր։ Միւշարիէյհ Եունանիսթան հիւքիւմէթի չիմտիյէ գատար Էվրօբանը վէ ադա խուսուս Ֆրանսանը նէսայիհի իւզէրինէ հարէքէթ ինթմիշ օլտուղունու, վէ Եունան մէսէլէսին-տէ՝ միւրաթը հալի իչիւն պիր տէվլէթտէն մատտա Էվրօբա տէվլէթէրէրինին քեանֆիէսի միւթթէֆիգ օլուպ, տէվլէթը միշարիէյհա տախի հէր նէ գատար Եունանիսթանա մուալէնէթ ինթմէյօր իսէ տէ, Եունան տավլաը հադ գընտա հիւնիւ նիյէթի օլտուղունու վէ նիհայէթ մէսէլէի միլլիյէ կիւզել պիր թարիգատ պուլունտուղունտան, ճարիպի մէճմուանիյէթ օլաճագ պիր սուրէթտէ հալը օլունաճաղընը իլա-ղէթէն պէյան իյլէմիշ տիր։

Մ. Գումունտուրօս պատէհուպլուածէտէն պահս աչարագ, պաղը թասարրուֆաթ վէ պաղը վէրկիլը իլէ պիր մուվաղէնէնին հուսուլի միւմքին օլտուղունու պէեան ինթմիշ տիր։

Պու ինթատաթան սոնրա, մէճլիսի մէպուսան իչիւն պիր բէիս ինթիխապ օլունմասընը թէքրիր իյլէմիշ տիր։

Ճէմիյէթտէ հաղրը պուլունանլար բէիս ինթիխապը մատտէսինի Մ. Գումունտուրօսա հէվալէ իյլէմէլէրի իլէ, միւշարիէյհ տախի Մ. Յոթիրօքուլօսու իրաէ իյլէմիշ տիր։ Մ. Յոթիրօքուլօս տիւն ադչամ 143 բէյ իլէ մէճլիսի մէպուսան բէիսի ինթիխապ օլունմուշ տուր։ Մէպուսանտան եարընը 30ու պէեանը բէյ ինթիմիշէր տիր։

Լօնտրա 12 դեկտ.

Թարհ կազէթասը Նիշտէն ադթէտ միւնտէրիճ թէլէկրաֆը ախզ վէ նէշր էտէօր։

«Սբրպիսթան շըմէնտֆէրէրի մէսէլէսի» Ավթրիա այիտ օրան ճիէթճէ աղբրրդ քէսպ իտէյօր։ Պու մատտէ Սրբպիսթանը Բուսիանդն մուավէնէթինի թալէպէ մէճբուր իտէպիլճէճ տիր։»

Լօնտրա 11 դեկտ.

Եէնի պիր Բոնդ վէրիսինին վաղընա տայիր թարաֆը հիւբիւմէթանէ վերիլէն նիզամնամէ լայիհասընա, Հինդիսթան մէճլիսի գանանիլինէ պաղը իթիրազատ վուրու պուլունուր վէ նէսքէր ադանդը վերիլէն մէքթուբան դայէթ պաղը օրան դա էֆքեարընտա պուլունտուղարը վէ պանատիլին մալիյէ միւտիրինին լայիհա մէզքիր բէյի թատատլ իտէճէյի Գաղդիսթատա դարիտ օրան պիր թէլէկրաֆի հավաքսինտէն տիր։

Պերլին 11 դեկտ.

Բրէնս կոլոնիական վէ վէրիի ատտ ադրանիւդիսն Պերլինատ իդամէթլէրի դէմանդրատա, Բուսիա իլէ Ավստրիանդան պիրատէթինէ տայիր պաղը միսթաատ պէյան ինթմիշ օրատագրարը թէքզիպ օլունայօր։

Ե՛ւքսէք մէվղիսէ պուլունան խաղը Բուսարը Ալէմանի ս իլէ Ավսթրիա ինթիֆաղընը Շարդատա ինկիլիթերրա թարաֆընտան խօտ պէ խօտ իսիլէճէք հարէքէթ մուխալէֆէթ իչիւն օլտուղու էֆքեարընտա պուլունտուղարը անլաշըմըշ, վէ հալ պու քի Ալէմանիա բէսմի տէվլայիրինտէ, էֆքեարը մէգքիւրէ գավիւն բէտտ վէ ճէրհ օլունմուշ տուր։

Ալէմանեա տէվլայիրի բէսմիյէսինտէ Բուսիանդն Ասիատա ինկիլիթերրա ալէյհինտէ հարէքէթինէ՝ Բուսիանդն Էվրօբաճա հարէքէթինէ տախի թէէսիր իտէճէյինտէն, պու խուսուսա կէրէք Ալէմանեա վէ կէրէք Ավսթրիա թարաֆլարընտան պաղը մէրթէպէ էմնիյէթսիզլիք իլէ նաղը օլունաճաղը թասատիգ գելընմըշտիր։

Ամոս Հաքս

(Պոլսոյ Հայկ. Բնակչութիւնը)

Բարիզ 12 դեկտ.

Ֆրանսայի էհամիյնընն պու կիւնքի Պօրսատա (5 0/0, 115 է) թէ. նէզդիւրինէ սէպէպ չու տուր քի, ասլիյէ նաղդրը Մ. Լըրօսյէնին իսթիֆատը պիւթիւն միւքէյանրն իսթիֆա ինթմէսինէ սէպէպ օլմասընտան գօրգուլույօր։

Պու կիւն մէճլիսի Ամյան վարիտաթի պիւտժէսինի գապուլ ինթմիշ տիր։

Գալբիւթա 12 դեկտ.

Հինտիսթան վալիսի լորտ Լիթթըն պու կիւն պուրայա միւվասէլէթ իթթիկի էտնատէ, պիր չախս իրի տէֆա իւզէրինէ ամէշ ինթմիշ իսէ տէ, թուսթուրամամըշ տրը։ Ճանիի մէրգում անիտէ թէվգիֆ օլունմուշ, վէ պիր Հինտի օլտուղու անդաշըմըշ տրը։

Ամիրանեան տէվլայիրի բէսմիյէսինտէ Բուսիանդն Ասիատա ինկիլիթերրա ալէյհինտէ հարէքէթինէ՝ Բուսիանդն Էվրօբաճա հարէքէթինէ տախի թէէսիր իտէճէյինտէն, պու խուսուսա կէրէք Ալէմանեա վէ կէրէք Ավսթրիա թարաֆլարընտան պաղը մէրթէպէ էմնիյէթսիզլիք իլէ նաղը օլունաճաղը թասատիգ գելընմըշտիր։

Ամոս Հաքս

(Պոլսոյ Հայկ. Բնակչութիւնը)

Բարիզ 12 դեկտ.

Ֆրանսայի էհամիյնընն պու կիւնքի Պօրսատա (5 0/0, 115 է) թէ. նէզդիւրինէ սէպէպ չու տուր քի, ասլիյէ նաղդրը Մ. Լըրօսյէնին իսթիֆատը պիւթիւն միւքէյանրն իսթիֆա ինթմէսինէ սէպէպ օլմասընտան գօրգուլույօր։

Պու կիւն մէճլիսի Ամյան վարիտաթի պիւտժէսինի գապուլ ինթմիշ տիր։

Գալբիւթա 12 դեկտ.

Հինտիսթան վալիսի լորտ Լիթթըն պու կիւն պուրայա միւվասէլէթ իթթիկի էտնատէ, պիր չախս իրի տէֆա իւզէրինէ ամէշ ինթմիշ իսէ տէ, թուսթուրամամըշ տրը։ Ճանիի մէրգում անիտէ թէվգիֆ օլունմուշ, վէ պիր Հինտի օլտուղու անդաշըմըշ տրը։

Ամիրանեան տէվլայիրի բէսմիյէսինտէ Բուսիանդն Ասիատա ինկիլիթերրա ալէյհինտէ հարէքէթինէ՝ Բուսիանդն Էվրօբաճա հարէքէթինէ տախի թէէսիր իտէճէյինտէն, պու խուսուսա կէրէք Ալէմանեա վէ կէրէք Ավսթրիա թարաֆլարընտան պաղը մէրթէպէ էմնիյէթսիզլիք իլէ նաղը օլունաճաղը թասատիգ գելընմըշտիր։

Ամոս Հաքս

(Պոլսոյ Հայկ. Բնակչութիւնը)

Բարիզ 12 դեկտ.

Ֆրանսայի էհամիյնընն պու կիւնքի Պօրսատա (5 0/0, 115 է) թէ. նէզդիւրինէ սէպէպ չու տուր քի, ասլիյէ նաղդրը.